



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



ԴԻՏՈՂԱԳԻՐ

Յովհ. Շահնշագար Սարգսեանի

Կ Բ Ա Դ Ա Խ Ա

Կ Ա Ե Ր Ա Կ Ե

Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ո Ւ Թ Ե Ա Ն

ՄԵՄՐՈՎՔ Դ. ԹԱՂԻԱԴԵԱՆԻ

(Տպեալ ի Թիմլիս 1886)

معارف عمومیه نظارت جلله‌ی‌سنگ رخصتیله طبع اویشدر



Կ. Պ Ո Լ Ի Ա

Տ Պ Ա Գ Ր Ո Ւ Թ Ե Ա Ն Գ. Պ Ա Ղ Ա Տ Ա Լ Ե Ա Ն
(Արամեան)

1829

1886

ԴԻՏՈՂԱԳԻՐ

Յովհ. Շահնազար Սարգսեանի


Ի ԲԱԴԱԿԻՆԱ

Ի ՎԵՐԱ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԵԱՆ

ՄԵՄՐՈՎԱ Դ. ԹԱՂԻԱԴԵԱՆԻ

(Տպեալ ի Թիմիլիս 1886)



ԶԵԿՈՒՑՈՒՄՆ

Որպէս յայտ է բանասիրաց Ազգիս, յանցեալ ամի
(1886) տպագրեցաւ ի Տփխիս, շնորհիւ Ցնօրէնու-
թեան Արձագանք Շաբաթաթերթին, ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ
ՄԵՍՐՈՎԲՈ.Ց ԴԱՒԹԵԱՆ ԹԱՂԻԱՌԵԱՆՑ բարեյիշա-
տակ զիտնականին, զոր հաւաքեալ և խմբագրեալ էի
բազում հետազոտութեամբ ի զանազան ծանօթու-
թեանց աստ եւ անդ տիռելոց :

Բայց աղբիւր առանին կենաց մանաւանդ ի Հըն-
դիկս կենցաղավարութեանց Թաղիաղեանի՝ էր և մնայր
ինձ, անտիպ «Համառօտ կենաազրութիւնն, Արար-
եալ յումեմնէ ի Կալվամա յամին 1870.» յորում ան-
պատրուակ ի մէջ բերէր հեղինակն զինչ ինչ անհաճոյ
հանգամանու վարուց և բարուց նորին . որք որչափ
կրծատեալ եղեն յինէն, այլ մեծաւ մասամբ մնային
դարձեալ տգեղ, աչաց հայելեաց, սիրահարաց ասեմ,
զրական երկոց և քերթուածոց Մեսրովբայ :

Այլ սակայն պարտ էր ինձ հաւատարիմ կալ բա-
նից նախապատմողին տեղեկութեանցս, որ ցայնչափ
ժամանակս ելեւմուտս ընդ միմեանս արարեալ թուե-
ցուցանէր զանձն. և զիմ Տեսութիւնս ի վերայ բանից
սորին առնել առանձինն բանիք, զոր և կատարեցի
ըստ չափու իմում կարողութեան, որպէս տեսին ըն-
թերցողը :

Պատմիչն անաշառ սրաբուի լինել և ճշմարտա-
խոս, վայ այնմ, որ յետ մահու արդիւնաւորի ուրուք
Առն ի հանդէս երեւելոյ յԱզգին այլ և այլ զործովք .
փուրսիշ ամբաստանութեան զնմանէ կարգէ ի յա-
գուրդ կրից՝ իւրոց անձնական քինախնդրութեանց .
վայ դարձեալ այնմիկ, որ զանօգտակարն և զապա-

41829. ՀՅ

ՀՔ. 1855

շնորհն բարձրացուցանէ փառաց ի փառս վասն իւրոց շահախնդրութեանց , և զճշմարտութիւնն ընդ քօղով ծածկէ ի մնաս հասարակաց :

Բայց նշմարտութիւն՝ ոչ երբէք մնայ ընդ զրուանաւ . անցանեն դարբ և ժամանակը , և ահն յառնեն նրբազնին Քննադատք , և իբրու թէ առաջի աշաց իւրեանց պատահեալ իրողութիւն , այնպէս ճառազայթարձակ լուսաւորեն զնսեմ և զամփամած կողմանս հնադարեան պատմութեանց : Հաւատարիմ պատմաբանի է զորձ՝ ընդ թերութեանց եւ սղալանաց ուրուք , ի հանդէս ածել զբարեմասնութիւնս նորա և զիանճար զիտութեան և իմաստութեանն . որպէս զի լիցի ընթերցողաց զգուշութիւն ի թերութեանց , և հետեւումն բարեմասնութեանց :

Աշակերտ ոմն՝ զիտնական Մ. Դ. Թաղիադեանի , Պարոն Յովին . Շահնազար Սարգիսեան Զուղայեցի , որ այժմ բնակի ի Բաղավիս , և զբաղի վաճառականութեամբ . ընթերցեալ զիրատարակեալն մեր զկենսազրութիւն , կարեկէր խոցի ի վերայ թերութեանց վարժապետին իւրոյ նշանակելոց ի կենսազրէն Կալկաթայու , և վառեալ ի նախանձ բարի , զրէ զիտողազիր մի ուղեալ յանուն իմ , խնդրելով զի տպագրեցից զայն ծախսիք իւրովք :

Պովելի Թուեցաւ . ինձ այս Ճեռնարկութիւն Մեծարգոյ Պարոնին , և յօժարամիտ եղէ կատարել զբաղձանս իւր . բաց միայն թոյլ տալով ինձ առնել զիմ դիտողութիւնս յաղազ յարձակմանց իւրոց ի վերայ խաչարչար և խաչակիր Աւագ Քահանային Հայոց Տ. Յովինանու Խաչկեան , կարծիս զամանէ առեալ , թէ սա ինքն իցէ Կենսազրին Կալկաթայու :

Ստացեալ զիաւանութիւն Պարոն Յ. Շ. Սարգս-

եանի , ահաւասիկ առաջի առնեմք ընթերցանելեաց զԴիտողազիր իւր , յորում ցանկալի էր ապաքէն լսել զնորանորս ի վերայ այլ և այլ համոյական զործառնութեանց , և բանից , և ընթացից և հեղինակութեանց մեծահամբաւ . Թաղիադեանի , այլ ցաւ է ասել , զի ոչինչ նորազոյն տեղեկութիւնք ի յայտ զան ի պատուական աշակերտէն , բայց եթէ հերբումն զանազան բանից կենսազրին Կալկաթայու , և կշտամբանք ի վերայ Տ. Յ. Խաչկեանի :

Այն , ցանկալի էր ինձ անսարատ զանձն ընծայեցանել իմս Թաղիադեանի , (թէեւ թերութեամբք նորին իսկ , սիրելի ինձ եղեալ և համակրելի .) բայց ընդ նմին ոչ նուազ անհանդուրժելի էր տեսանել ի Դիտողազրի յայսմիկ զծերացեալն առաքինութեամբք ի յիսնամենի քահանայութեան՝ զՏէր. Յ. Խաչկեան , իբրեւ զապարզիւն որ ի հանդէս ածեալ . որ թերեւս աշակերտելոց իսկ Մ. Սանդուխտ դպրոցի բազմիցս բարոզ խրատուց և յորդորանաց կարդացեալ , լինել ուսումնասէր և Աստուածաէր , որպէս և յեկեղեցւոչ յամենայն աւուրս տէրունական տօնից իմաստալից բարզութեամբ Ուետարանական հշմարտութեան հրահանգեալ զժողովուրդ Աստուծոյ , ըստ Վկայութեան Ազգասէր Օրագրին Թաղիադեանի :

Բայց առ ի համառօտազոյնս առնել զիմ զիտողութիւնս ի վերայ այսոցիկ իրաց . պատշաճազոյն Թուեցաւ ինձ զթղթակցութիւն իմ որ ընդ Պարոն Յովին . Շ. Սարգսեանի ընդ սմին տալ ի տպագրութիւն , որպէս զի ոչ միայն յարգելի նամակազիրն , այլ և ընթերցողը ամենայն , մանաւանդ որոց անկ է ի նկատ առնուլ զայսպիսի եկեղեցական վէճս , զիտացեն և համոզեցին , թէ Տէր Յովին . Խաչկեան ճրագ էր

վառեալ ի խորս Հնդկաստանի զլոյս Լուսաւորչին անաղօտ ճառագայթելոյ , այլ սակայն անարգ շահաբիրութիւն ումանց ի զանազան ժամանակս , մանաւանդ յաւուրս Հոգելոյս Տ. Գէորգ Կաթողիկոսի , շիջուցին զպատրոյգ ճրազին , և եկեղեցին Հայոց Կալկաթայու խազալիկ դարձաւ ի ձեռն աշխարհական Եկեղեցպանի ուրուք , շնորհիւ եկեղեցական բարձր աստիճանաւորաց :

Ի վերայ այսր ամենայնի ակնկալութիւն մեր մեծ է , զի այժմու Վեհ . Հայրապետն ամենայն Հայոց , անաշառ դատաստանաւ ունի լուծանել զայս կրծիմն անիրաւութեան , շարունակեալ մինչեւ յաւուրս իշխանութեան իւրոյ , և բառնալ զգայթակդութիւն յԵկեղեցւոյ մերմէ ի Հնդկաստան , խրթնացելոյ ի բարեգարդութենէ և մերձեցելոյ ի կորուստ յաւիտենական :

Անշուշտ ի յուշ մտաց ունի ածել Վեհ . Հայրապետն զանցս շարաշշուեկ նիկոլի ի Լեհաստան , յորում ժամանակի մինչդեռ ոչ այնչափ դիւրութիւնք ճանապարհաց կային , Հայրապետն Եկեղեցւոյ Հայստանեայց գուն զործէր նուիրակս ի վերայ նուիրակաց առաքել ի Մայր Աթոռոյ անտի , առ ի բառնալ զվարանզն մօտալուտ : Ո՞չ ապաքէն ի նոյն փորձութիւնս կայ ընկրմեալ այսօր և Եկեղեցին Հայոց Հնդկաստանեայց : Փակեալ կան Ռւսումնարանք Հայկական դպրութեան . եւ յանուանէ մեծանչակ Մարդասիրական Ճեմարանն . ոչ որ ի նոր սերնդոց ուսանի Հայերէն , մինչ զի նորա որբ տակաւին յանախեն յԵկեղեցի հայրց իւրեանց՝ զանգդիական աղօթազիրա բարձեալ ընդ ինքեանս նորօք աղօթէն յեկեղեցւոց Հայոց , և հաւատարիմ փոխանորդն Առաջնորդին Նոր Զուղայ լիազօր Եկեղեցպանն , Անգ-

ղիարէն զրով և լեզուաւ տպազրեալ հրատարակէ զցուցակ ժամասացութեանց Աւագ շաբաթուն և Զատկի Տեառն . ով անարգանացս : Ո՞ւր են տպարանք Հայոց , ուր մատենազրութիւնք նոցին , ուր հանդէսը և օրազրութիւնք նոցին : Ի Կալկաթա ի Սինկաֆոր , ի Մադրաս , կային տպարանք , ի ԺԸ դարէ սկսեալ զանազան օգտակար հրատարակութիւնք ի լոյս ընծայէին . Առաջին Հայ լրազրութիւնն ի Մատրաս հիմնեցաւ Ազգարար անուամբ ի վերջ կոյս ԺԸ դարուն , ապա Օճանապիտու ընկերութիւնն Կալկաթու եցոյց աշխարհի զիւրն Հայելի , ապա Ազգասերն Թաղիադեանի , ապա Բանասերն Մատրասու , և Ռատումնասերն Սինկաֆորայ , և Եղբայրասերն Կալկաթու , այլրվէն հանդէրձ : Ո՞ւր այժմ այսպիսի ազգօգուտ ձեռնարկութիւնք :

Յուսկ ուրեմն Տ. Յովհ . Խաչկեան յետ վախճանի Թաղիադեանի ստացեալ սեպհնսկան տպազրատուն , սկսաւ հրատարակել զՏեառակս Քրիստոնէական եւ բարոյական ուսմանց , ի պահպանութիւն Հայրենի Եկեղեցւոյ մերում Մրբոյ . բայց ձեռնարկութիւնք սորա եւս ի կարգս անցելոց դասեցան . այսու տարբերութեամբ՝ զի զործունէութիւնք նախորդաց նորին , վախճանմամբ հեղինակաց և զործակցաց խափանեցան , իսկ սորայս պաշտօնապէս ի ձեռն Եպիսկոպոսի Ռուաջնորդ կարգելոյ ի վերայ Հայոց Հնդկաստանեայց , որպէս զի հեշտագոյն լիցի ժողովրդեան ընդգրկել զԵկեղեցի օտարաց : Զինչ տարբերութիւն ուրեմն ընդ ժամանակ նիկոլի և ընդ այս :

Վերակրկնեմբ ապաքէն , թէ յոյս մեր մեծ է ի վերայ կորովաբիբ նկատողութեանց Վեհ . Հայրապետին մերոյ Տեառն ՄԱԿԱՐԱՅ , որ տեսեալ և իմացեալ

ցարդ զայս ամենայն, առաքեացէ զիւր նուիրակս արժանահաւատս և անաշառս, սիրողս Ազգութեան և պաշտողս բոլորանուէր սրտիւ զԵկեղեցի Հայրենեաց, առ ի դարձուցանել զսիրտ ժողովրդեան ի սէր կրօնի իւրեանց նախահարց, և ընդ նմին ազատել զՏէր Յովի. Խաչկեան Աւագ Քահանայն յանիրաւ կապանաց շահասիրական վրիմառութեան :

Ազբիւրն կենաց և փրկութեան մերոյ Հոգի Հօր և Արգուոյ, շնորհազարդ պայծառացուսցէ զզաւազան իշխանութեան մերոյ Հայրապետին, առ ի լուկ զպէտս կարեաց Հայաստանեայց Եկեղեցւոյ.

Որոյ եմ եւ մնամ

ի 15/27 Սեպտ. 1887

Ամենախոնարհ սպասաւոր

ի Բերա - Կ. Պոլիս

ՅՈՎ. ՔՀ. ՄԿՐԵՍՆ



ԴԻՏՈՂԱԳԻՐ

ՅՈՎ. ՇԱՀՆԱԶԱՐ ՄԱՐԳՍԵԱՆԻ

Ի Բ. Գ. Ա. Կ. Ի. Ի. Ա.

Բաղավիա 25 Նովեմբեր 1886

Արքակրօն Խաչակիր Աւագ Քահանայի Տեառն Յովիաննու Կ. Մկրեան . Կ. Պոլիս

Արքակրօն Տէր.

Յերպլը ամաց հետէ վիճակեալ գոլով իմ բազմազբաղ գործոց առոր եւ առիկ շահավաճառութեան, գուն ուրեմն լինէր ինձ պատեհ լնուլ զիղձ իմ եւ զհաճոց վերծանութեամբ մատենից 'ի Հայ բարբառ, թէպէտ եւ 'ի նմին ժամու չէի անտարբեր ազգ ային իրողութեանց՝ յաջ եւ յահեակ պատահելոց :

Աշակերտեալ գոլով իմ յոտս գիտնական վարժապետին Մեսրովբայ Դաւթեան Թաղիազեանց, 'ի Կալկաթա, երախտագիտական զգացմամբ, զի մեծարոյ էր ինձ յիշասակ նորին, ուստի եւ իղձ մեծ էր ինձ 'ի խոյզ եւ խնդիր լինել ձեռագիր երկոց ինչ նորին, առի տալ զայնս տալագրութեան. մինչ խորհուրդս այս գրաւէր զմիտս իմ, 'ի մօտ աւուրս ընկալայ 'ի բարեկամէ ումեքէ զգբքոյկ մի յորջորջեալ « կենսագրութիւն Մեսրովբայ Դ. Թաղիազեանց », հաւաքեալ եւ խմբագրեալ աշխատասիրութեամբ ձերով. լնթերցայ 'ի նմին ուշի ուշով զանցս բազմագէպ կենցաղց նորին, եւ զնկարագիր գերագոյն տալանդոյն, վեհանձնութեան, անձնանուէր հայրենասիրութեան, ջերմե-

ուանդն բարեպաշտութեան, զորս 'ի հանդէս ած 'ի կենդանութեան յաւերժայիշատակ վարժապետն իմ։ Այլ վիշտ եղեւ ինձ նկատել 'ի պատմական մասին մատենիդ զնկարագրութիւնս ինչ անվայելս զբուսոյ բարուց նորին, «Արարեալյումեմնէ 'ի կալվաթա», որոյ տարագ իմաստից գրութեան ակներեւ ցու ցանէ զհեղինակն քաջածանօթ ինձ, եւ բազմաց համազգեաց մերոց 'ի Հնդիկս : Ո՛չ կարելով իմ զանց առնել զայսոփիւկ պատիպատ եւ զրպարտիչ բանիւք հեղինակին, պարտ անձին համարիմ 'ի պատիւ անմահ յիշատակի իմում վարժապետի, սովաւ ամբառնալ զիմբողոք առ ձերդ Արբութիւն, թեպէտ եւ քաջ զգամ եւ հաւատամ իսկ, զի փառք յիշատակի այսպիսի քաջ հայրենասիրի՝ ոչ երբէք արատեսցի, եւ եթէ գուցեն նմաթերութիւնք ինչ, (զի չիք ի ստեղծուածս վեհից իսկ արանց անյանց ոք) ազգի ազգի բարեմասնութիւնք նորին աներեւոյթս առնեն զայնս, եւ վայրավատին բանք սնապանծ պատմագրի՝ ոչ զօրեացին ստուերածս ածել բարեմասնութեանց նորին : 'ի նմին ժամու չնորհ մեծ ունիմ զձէնջ՝ որ ջան եղեալ 'ի խոյզ եւ 'ի նմդիր լինիք հետազօտել ածել 'ի լցու գերկս եւ զգըրաւոր վաստակս Մեսրովիայ, եւ չնորհապարտ զիս կացուցանէք այնու իսկ, զի ըստ արժանեւոյն գնահատէք վլորովի հանձար վաեմք քերթողին, որով եւ մասսամբ եւ եթ ամոքէք զանսատոյգ նկարագիր հեղինակին կենսագրութեան ի վեր անդր յիշեցելոյ :

Բարեմիտ պատմաբանից հանձարեղաց է անկ՝ հայթայթել զգովելի ծիրս մտաց, եւ զառաքինի բարս անհատից, զանց արարեալ զթերութեանց ինչ եթէ իցեն, եւ զբարոյական մասունս նոցին իբր զիունջս ծաղկանց առաքինութեան՝ ախորժքնկալ յօրինեալ ածել 'ի հանդէս, յօրինակ ընթերցուղաց : իսկ պարսաւագէտ արանց եւ եթ պահի, մինչ գերան յաչս ինքեան՝ զդուզնաքեայ թերութիւնս ընկերին բազմա-

պատկեալ հոչակել 'ի լուր աշխարհի : Վիշտ է ինձ նը-կատել զի հեղինակ նոյն կենսագրութեան հետեւեալ ըստ օրինակի վերջնոյն, ջանայ այնու զիառս անձին ըմբոշնել՝ քան տալ զծզրիտ նկարագիր, զի որպէս թուի ըստ լնաւորութեան իւրոյ բուսոցն փառամութարուց՝ չարարուեստ հնարիւք հարց եւ պատասխանւոյ, ջանայ ստուերածս ածել բարուցն Մեսրովիայ : Բայց զի մի ի բանասիրաց ազգիս ճշմարտութիւն թուեսցի զոր ինչ հեղինակն ճոռոմարանէ, 'ի դէպ վարկանիմ առաջի ածել ձեզ աստանօր՝ որչափ է յիս կար զլուսաբանութիւն դիպաց եւ ելից արձանագրեալ 'ի սոյն կենսագրութեան Մեսրովիայ, որում որպէս 'ի վեր անդր յիշեցի՝ աշակերտեալ եւ բնակակից լեալ իբր զամս երիս, սկսեալ յօրէ ժամանելոյն իմ ի կալվաթա յամի 1849 . եւ ականատես լեալ կենցաղոյ նորին, վիշտ է ինձ ասել զի գլխովին տարրեր է քան զոր ընթեռնում 'ի կենսագրին :

Պարսաւագէտ հեղինակ կենսագրութեանն սկսանի զիւր չարախօսութիւն յէջ 11 մատենիդ, 'ի կարգել Մեսրովիայ 'ի պաշտօն օժանդակ ուսուցչութեան 'ի Մարգարիտական ճեմարանի 'ի կալվաթա, եւ պաշտօնակից լինելոյ ընդ գիտնական վարժապետին Յովհաննու Աւդալեան առն համեստաբարոյի : Առ 'ի գըժպէի առնել զերկոսին գիտնական ուսուցիչս յաշս բանասիրաց ազգիս, զառաջնոյն բարս նկարէ իբրեւ «Յախորդ բնութեամբ կագ եւ կախ յարուցանող, շլարնոյթ եւ երկաթագլուխ», իսկ զերկորդին ցուցանէ գոլ «Նախանձոտ, փառատէր եւ կամապաշտ» . ահա այսպիսի մեծարեալ տիտղոսիւք սկսանի ճոռոմարան հեղինակն մատենիդ՝ զիւր նկարագիր, զոր եւ բարեհաճեցաք խմբագրեալ ի լցու ընծայել 'ի գիտութիւն բանասիրաց ազգիս . եւ ոչ այսու շատացեալ յանդգնի մուծանել ի բանս իւր զայնպիսի անվայել տեղեկութիւնս՝ մինչ ձանձրյթ եւ տաղտուկ ածելընթերցողին :

Ո՞չ ապաքէն այսոքիկ երկոքին տաղանդաւոր ուսուցիչըն էին, որք յաճախ մեծարէին՝ի բազմաց ականուոր ուսումնականաց Անգղիացւոց, որք պատիւ անձին վարկանէին գէթ ծանօթանալ երկաքանչիւրոց՝ի նոցանէ։ Ո՞չ ապաքէն սոքա էին որք զամբողջ կեանս իւրեանց նուիրեցին՝ի դաստիարակութիւն Հայ մանկուոյն, եւ ՚ի բարգաւաճանս Հայկականս բարբառոյ ՚ի Հնդիկս, եւ յայն տաժանաւոր այլ ՚ի վսեմ պաշտօնի զանձինս իւրեանց երջանիկս համարեցին սպաս հարկանել գրագիտութեան ազգիս, որոյ պայծառութեան եւ ոչ իւրեանց բախտին եղեն՝ի խնդիր։ Ա.յ՛ ոչ ժըլտեմ, այլ խոստովանիմ իսկ զի բնաւին բոլորովին չին զերծք նոքա ՚ի վրիպակաց, զի գոն թերութիւնք որ գրեթէ բողը գերագոյն եւ անուանի հանձարեղաց է ճակատագիր։ Բայց չի օրէն զբարեմասնութեանց նոցա զանց արարեալ գլխովին, զդ ուղնաքեայ վրիպակս նոցա նշաւակել, որպէս եւ առնէ անարատ հեղինակ մատենիդ։

Զաշխատութենէ երանելոյն Մեսրովայ յընթացս կրթութեան յեպիսկոպոսական ճեմարանին Անգղիացւոց ՚ի Կալվաթա գրէ յէջ 12 մատենիդ, զի յաւէտ հետեւելով թարգմանութեան ի Հայ բարբառ՝ թերի մնաց Անգղիականին եւ «Հարողացաւ ՚ի Հայերէնէ յԱնգղիական թարգմանել ինչ,» որով յայտ լինի զի միտք անանուն հեղինակիդ ոչ բնաւ ըմբռնել մարթացաւ զազգաշահ իմաստ եւ դիտաւորութիւնն քերթողին, որ թէպէտ բաւական կրթեալ եւ հմուտ Անգղիականին, այլ աենչ եւ աշխատ նորա բողըրովին հայէր ՚ի պայծառութիւն եւ բարգաւաճանս Հայ լեզուի, ուստի անխոնչ պարապէր թարգմանել՝ի Պարսից, ՚ի Լատինացւոց եւ յԱնգղիականէ ՚ի Հայ բարբառ, զարժանի մատեանս բանասիրականս եւ պատմականս ՚ի Հնոց եւ ՚ի նորոց, առ ի տարածել զայնս ՚ի մէջ ազգին, որոց կարօտ էր իսկ ընթերցող մասն ազգիս։ Աքանչանամ ընդ ժպիրէ նշարանս հեղինակիդ, որ իսպառ

անգէտ Անգղիականին՝ կըռադատէ զչափ կրթութեան Մեսրովայ յայդ լեզու, եւ թերի զնա համարի ՚ի նոյն։

Զընտրութենէ Մեսրովայ (իրր 1850 ըստ հեղինակիդ) ՚ի պաշտօն ուսուցչութեան աշակերտաց Ամենափրկչեան դպրոցին ՚ի Զուղա։ Եւ զամուսնութենէ նորա անդ ընդ դասեր Պարոն Սեթայ Մկրտչեան, մօրաքեռն իմ իսկ, զոր ինչ լուեալ իմ ի բազմաց արդարախոհ ջուղայեցւոց ականաւորաց, եւ ըստ վկայութեան ոմանց աշակերտելոցն ի նոյն դպրոց, որք զարդիս ալեւորեալ կան ՚ի Հնդիկս, ոչ բնաւ վաւերացուցանեն զալատմարանիդ խօսս, այն է զգուռողութենէ, զչպարտութենէ, եւ զիրովատանալց երանելոյն։ Եւ ոչ բնաւ «դպրոյի աշակերտներուն եւս անպակաս ծեծ եւ փէտ տալով զըզուեցուց բողը ժողովուրդն.» պարբերութիւնն. այլ գլխովին ընդհակառակն հանրապէս պատմեն զնանին, գովեստիւք համեստ վարուցն, քաջասիրա ազգասիրութեանն, ճշմարտասիրութեանն, եւ հմուտ ուսուցչութեանն։ ՚ի հաստատութիւն ճշմարտութեան ասացելոցս, այսու կցորդեմ զգազափիարս թղթակցութեանց իմոց ընդ երկոսին Պատուելի համազգիս աստ, որք ՚ի տիս պատմանեկութեան բարերաստիկ եղեն աշակերտիլ Մեսրովայ ՚ի նոյն իսկ յԱմենափրկչեան դպրոցի ՚ի Զուղա, որք եւ զարդիս ալեւորեալ անդամք իսկ են ատենին յանձանձանաց ազգային հաստատութեանց Հայոց ՚ի Զաւա, զորոց զչաւատարիմ վկայութիւնն՝ հաստատեն եւ այլք Զուղայեցիք, եւ բազումք վկայեն զի ՚ի պատճառու չքաւորութեան ժամանակին, եւ ի գերեւ ելանելոյ յուսոյ նոցա գտանել զգրամական նպաստու ՚ի Մատրասայ, յօդուտ եւ ՚ի հաստատութիւն դպրոցին, ՚ի ցաւ սրտի Սրբազն բարեյիշատակ Առաջնորդին եւ ժողովրդականաց Զուղայու սոփեցաւ Մեսրովայ թողուլ, Լքանել զդըպրոցն եւ զջուղա իսկ, եւ յայլըւր հայթայթել զպարէն

կենացն , որոց վկայութեան համաձայն գտանեմ զքաղ-
ուածս գրուածոցն Մեսրովայ՝ զանցից ժամանակացն
այնմիկ արձանագրեալ յէջ 95 մատենիդ : Անանուն
հեղինակ մատենիդ ըստ առակախօսութեան ինքեան
իմաստասիրէ , թէ Սոլոմոնի իմաստնոյն խօսից փորձ
կատարեցաւ իսկ 'ի վերայ Մեսրովայ , մինչ մեծարե-
ցաւ նա յԱռաջնորդէն 'ի Նոր Զուղա , եւ տուաւ նմա
ասպարէզ շահատակութեան : (Արդարեւ եթէ ոչ կա-
րօտէր նա պարենի կենաց :) Բարէ խրովատապանծ
յամառութեան մտաց պատմաբանիդ , որ եթէ գէթ
վայրիկ մի խորհիլ խոնարհէր՝ զանցելցյն իւրոյ փառա-
ւոր վիճակէ , զմեծարիլն յԱռաջնորդաց , եւ զփարթա-
մանալն ի ճոխ ժողովրդականաց եւ զասպարէզն պըտ-
ղարեր զտուեալն ինքեան , որպէս եւ զարդի վիճակ
իւր զանցուք , թէ ոչ անձուկ , զմտաւ ածէր , մարթէր
նմա յարմարագոյն փորձ խօսից իմաստնոյն Սոլովմոնի
յանձին իսկ նշմարել , այն է՝ «եթէ փորձել կամու
զմարդ՝ մեծացո , եւ տուր նմա ասպարէզ շահատա-
կութեան» եւն . Ճգրտեն իսկապէս զդէպս կենցաղց
հեղինակիդ 'ի կալկաթա ,

Զտարաժամ մահուանէ Պատուելի Տիկին Թանգու-
մաց Մ . Դ . Թաղիագեանց 'ի Դավրէժ . լուեալ եմ զի
պատճառեցաւ այն յորդեծնութենէ , եւ ոչ որպէս
զրպարտութեամբ գրի յանանուն հեղինակին :

Յէջ 16 մատենիդ զՊարոն Յովհան Խաչատրէ 'ի կալկա-
թա եւ զդստերաց նորին , որպէս եւ դիպուածոյն 'ի
խնջոյս Աղա Յովհաննանի , ցնցոտի աղճատաբանութիւն ,
մակաբերելնրտէ , զի նպատակ երկրորդ ամուսնութեան
Մեսրովայ՝ վասն տիրանալց եւ եթ երկու հազար կ⁰
ուու փոց էր Այս գումար չչըր բնաւ համարելի ճոխութիւն
ինչ 'ի չնդիկս , եւ հազիւ բաւական 'ի վճարել չորից ամ-
սոց խստիւ չափաւորեալ տնային ծախս Մեսրովայ 'ի
կալկաթա : Անժխտելի վկայութիւնք ծանօթից երա-
նելցյն , որպէս եւ հանգամանք կենցաղցն՝ վաւերա-

ցուցանեն զանձոխասէր բնաւորութիւն նորա , ուստի
եւ չչըր նա ենթակայ հոտոյ «կարկանդակին երծաթ-
եայ» որ ուժգին ազդէ քմաց հեղինակի կենսագրու-
թեանն , ապա թէ ոչ մարթէր Մեսրովայ ընդ հարս-
տագոյնին ամուսնութեամբ , եւայլ հաւատարիմ պա-
տեհիւք՝ շատ առաւել քան զանարատ հեղինակի եր-
ծաթիւ ճոխանալ՝ բայց անհնարին էր նմա 'ի ճշմար-
տութենէ աղքատանալ :

Յէջ 19 մատենիդ պատմի՝ զի ի ժամանել Տէր Յով-
հաննու յաշկեան ի կալկաթա ի 1844 ամի 'ի 28 Սպրիլ
ամսոյ՝ փութանակի այց ելեալ նորա երանելին Մեսրովայ
պարապ յուսով հետազոտեաց արժէից մատենիցն յղելցց
առ Զուղա , իսկ ի լսել նորա զանաջող ելս խնդրոյն ,
անդէն եւ անդ ահեղ եւ սաստիկ բարկութեամբ ան-
սաելի հայհոյութիւնս եւ լրտանս թափեաց 'ի վերայ
գլխոյ Սռաջնորդին , վանականաց եւ քահանայից Զու-
ղայու , որով եւ ապշեցոյց իսկ զտակաւին զանծանօթ
նմա զբահանայն Տէր Յովհաննէս յաշկեան , որ «ան-
վրդով եւ խաղալ հոգւով» յանդիմանեաց նմա բա-
նասիրական առարկութեամբ , եւ Սոլոմոնի իսկ խրա-
տական իմաստութեամբ , մինչ յակձիոս ճգել զընթեր-
ցողն ընդ իմաստութիւն եւ հանձար քահանային , որ
հազիւ զաթութայս եւ եթ մայրենի լեզուին ուսեալ էր
'ի մանկութեան 'ի Զուղա , եւ գեռ ոչ գտեալ պատեհ
ընկերել ընդ իմաստնոցն առ ի մակերեւութիւ կրթել
զինքն : Եւ անվեհեր պատմել շարունակի թէ Մեսրովայ
դարձեալ 'ի հետեւեալ աւուր այց ելանէ քան զՍոլոն
իմաստուն քահանային , զղայ յանասելի հայհոյանացն
որ յերեկն ահեղ բարկութեամբ թափեաց , եւ անդա-
նօր վկայ հաւատարիմ հանդիսացաւ գերիվերոյ լինել-
ցյն Տէր Յովհաննու խաշկեան քան զայլ ամենայն քա-
հանայս Զուղայու ասելով «կարծէի զքեզ եւս մին
այն անպիտան քահանայից Զուղայոյ լինել եւ այլն» .
այս իսկ երեւի լինիլ հրապուրիչ դիտաւորութիւն



երկարապատում տրամախօսութեանն , գլխովին յօ-
րինեալ եւ հնարեալ 'ի ճարտար մտաց հեղինակին իսկ ,
այնէ զգովեսոս Տէր Յովհաննու խաչկեան քարողել ,
նոյն եւ ի վայր արկանել զյարդ հանուր քահանայից
Զուղայու , եւ զայրացող եւ հայհոյիշ կարդել զՄեռ-
րովպ , որով եւ անցեալ զանցեալ ընդ չափու հաւա-
նելեաց , անհաւատարիէ ինձ , որպէս եւ բազմաց որք
պատիւ անձին վարկան ընկերակից լինել երանելոյն
Մեսրովպայ ընդ երկար , որոյ խստիւ հաւատարմու-
թիւն հայ կրօնի , ջերմեռանդ սէր առ Եկեղեցին , եւ
խորին ակնածութիւն առ Եկեղեցականս մեր առհա-
սարակ , յայա իսկ է ամենեցուն : Եթէ լուսոցեն ակա-
նատեսք , վկայեն սմին գրուածք նորին իսկ զրարե-
մասնութեանցն : Զկարեմ ժխտել զի բարկացողէր նո-
րնութեամբ , այլ բնաւ երբէք եւ ոչ անդամ մի լուսոյ
'ի բերանոյ նորա բարբառ հայհոյական կամ լուտանս ,
եւ ոչ անդամ խօսք անվայելուչ :

Զկնի որոյ ընթեռնում յէջ 22 մատենիդ , զդա-
տարկարան ճառ փոխ տալոյ «անվրդով» քահանային
զգումար երեք հարիւր ուռիւեաց՝ առ անդրամ քեր-
թողն , որոյ յընկալնուլ դրամոյն յիշեաց իսկ «Եթէ
սորա նորա մօա պիտի պարծենաս այս գումարն ինձ
տալուդ համար , այն ատենը քոյ հոգւոյդ վնասած եւ
իմ անձո տուժած կը լինիս , ուստի լաւ է չտաս »
որում ճշմարտասէր քահանային պատասխանեաց « Սը-
նապարծութիւն օտար է յինէն » ահա ըստ գուշա-
կութեան Մեսրովպայ կատարի , մնապանծ պատմա-
րանութեամբ հեղինակին զնիւթոյն , որով գիտեմ ոչ
վնասի հոգի քահանային , այլ անխիզմ տուժէ զյիշա-
տակ երանելոյն : Վերջանայ անշուք վիպասանութիւն
500 ուռիւեաց վատթարագոյն խորհրդով հեղինակի
մատենիդ , մինչ անհաւատարիմ կարդէ զերանելին .
զորմէ գրէ իւրացոյց զմատեանսն տպագրեալ ծախիւք
քահանային , զոր զբարատութիւն իսկ համարիմ , զի

երանելի քերթողն զերծ էր յարծաթսիրութենէ , մի-
անգամայն անտարբեր ճոխութեան , այլ խստիւ ճշ-
մարտասէր , եւ հաւատարիմ : Հաւատամ զի ձրիապէս
բաշխեաց նա զմատեանսն չքաւոր ընթերցողաց , մինչ
անվրդով քահանայն ակնունէր երկարատկել զգրամա-
գլուխն եւ շահիլ ի ձեռնարկութենէն :

Եւ ոչ աստ զկայ առնու եղեռն կենսագրին , քաջ
գիտելով զի եօթնեքին բարեյիշատակ հիմնադիրք եւ
անդամք Արարատեան ընկերութեան հաստատեալն ի
կալկաթա յամի 1843 . արդէն իսկ անցին 'ի կենցաղոյս ,
եւ 'ի ձեռն մահու լռեցան լեզուք նոցա , պատեհ կալ-
նու իւրացուցանել զիսորհուրդ հիմնարկութեան գո-
վելի հաստատութեան ազգին , եւ կապտել կողոպտել
զյիշատակ Մեսրովպայ 'ի փառաց եւ երախտեացն ճշ-
մարտիւ նմին պատկանելի , յափշատակել զարգասիս
երկարամեայ ջանից նորա , բանիւ եւ գրութեամբ յոր-
դորանաց Մեսրովպայ առ համազգիս մերձաւորս եւ
հեռաւորս , առ ի կազմել ձեռնստուութեամբ ազգին՝
միջոց յարմարաւոր 'ի լոյս ընծայելոյ զհեղինակութիւնս
եւ զթարգմանութիւնս աշխատասիրեալսն յինքենէ ,
եւ պատրանօք տալ նորիել զաւարն զայն 'ի փառս եւ
'ի պատիւ Տէր Յովհաննու լիաչկեան . յայս նպատակ
հնարեալ յօրինէ անանուն հեղինակ մատենիդ զար-
մախօսութիւնն արձանագրեալ յէջ 25 մատենիդ , եւ
ճարտար խորամաննութեամբ , յաւէտ անպատկառ քան
անվրդով հոչակէ , զի խորհուրդ հիմնարկութեան գո-
վելի ազգային հաստատութեանն՝ յղացաւ ի հրաշալի
միտս Տէր Յովհաննու լիաչկեան , արդարեւ գողարիկ
իմն ցաւակցութեամբ « անձուկ եւ անշուք վիճակի »
երանելոյն Մեսրովպայ . ապա յորդորանօք եւ խորհր-
դով քահանային այնմիկ համոզեցան պատուելի հա-
մազգիք 'ի կալկաթա կազմել զընկերութիւնն ազգաօ-
գուտ : Եւ այսմ խորհրդոյ բնաւին բոլորովին անդէտ
էր քերթողն Մեսրովպ , մինչ ասաց նմա քահանայն

իմաստուն, «գնա՛ դու այժմ, ապա գիտասնիր»։ Եւ այսու խորհրդաւոր բանիւ առաքեաց զնա առ Պրն. Մանուկ Զօրաբեան Զուղայեցին, իրազեկ լինել ի նըմանէ զխորհրդոյ Հիմարկութեան Արարատեան ընկերութեան, ուր եւ յանակնակալ իսկ ընթերցաւ քերթողն զկանոնս սոյն հաստատութեան՝ կանխիկ պատրաստեալն ըստ խորհրդոյ քահանային, առ ի սաստել «զիոփիսամիտ եւ զանտանելի բնաւորութիւն» Մեսրովայ։ Եթէ գոյ նշոյլ իմն ճշմարտութեան՝ ի բանաստեղծութեանս յայսմիկ, սքանչանամ թէ զի՞արդ ոչ ընտրեցաւ իմաստուն քահանայն, յորմէ ծագեցաւ իսկ խորհուրդն ազգաօգուտ, եւ ոչ անդամ յարգելի եղբայր նորա Պրն. Մկրտիչ Խաչիկ Յովակիմեան՝ ի կալկաթա, լինել անդամ Արարատեան ընկերութեան։ Ունիմ առաջի գաղափար կանոնագրոյ Արարատեան ընկերութեան հաստատեալն՝ ի կալկաթա յամի 1845 ընդ 17 Զուլյաի ամսոյ, որ թուի ինձ շարադրեալ լինել յերանելոյն Մեսրովայ, որոյ երկրորդ կանոն սահմանէ զի եօթնեքին անդամք՝ ի նմին անուանեալք «Գոյզ հիմադիրք եւ հաստատիչք ընկերութեանս են եւ կոչեսցին ընկերք կամ անդամք Արարատեան ընկերութեան», յորոց մին է քերթողն Մեսրովք ։ իսկ այլ վեցեքին անդամք ընկերութեանն (յորոց երեքին գաղթեալք ի Պարսկաստանայ առ Հնդիկս) չունէին մտերիմ յարակցութիւն ընդ Տէր Յովհաննու Խաչիւն, որ հազիւ ամ մի մինչ մտեալ ՚ի վիճակ անդանօր՝ հաստատեցաւ Արարատեան ընկերութիւն։

Վիճակ երանելոյն Մեսրովայ գրի՝ ՚ի հեղինակէ մատենիդ լինել «անձուկ եւ անշուք», զի պարապէր նա երբեմն ՚ի տուր եւ առս։ Սակայն եւ այնպէս աջողեցաւ ոմանց պատուելի համազգեաց ՚ի կալկաթա գոյզն գրամագլխով իսկ շահավաճառութեամբ յերկրամիջս հաւաքել բաւական ճոխութիւն, որք ոչ համարեցան անձուկ եւ անշուք յաշխատան այնոսիկ։ Եւ

զի չէր Մեսրովք օտար եւ անծանօթ պատուելի համազգեաց եւ ոչ անդամ օտարազգեաց ՚ի կալկաթա, եւ ոչ բնաւ ապաստան փանաքի օգնականութեան Տէր Յովհաննու խաչիւն հաստատեն իսկ ասպնջականութիւն նորա ՚ի տան Ասպետի Յարութիւնի Արգարեան ՚ի գառնալ նորա ՚ի կալկաթա իբր յաւարտ 1859 ամի, եւ վերստին ընդունելոյն յԵպիսկոպոսական ճեմարանի Անդղիացւոց եւ բնակակից լինելոյն ընդ վարժապետաց, անդանօր պարապիլ նորա գրագիտութեան աղգին, ուր ՚ի պատիւ եւ ի պէտս քերթողին պատրաստեցին տիպս հայերէն որ կայ եւ մնայցարդ ՚ի յիշատակ երանելոյն։ Եւ անդրէն իսկ անձնանուէր աշխատութեամբ նկրտէր ՚ի ինդիր դրամական նպաստից ՚ի համազգեաց մերձաւորաց եւ հեռաւորաց, ՚ի կատար հանել զնպատակն ազգաօգուտում կենդանի վկայք են նամակը նորա արձանագրեալք յէջս 115 եւ 115 մատենիդ, ուղղեալ առ պարոնայս Անդրէաս Ռւոպելեանց, եւ Ստեփաննոս Ներսէսեան ՚ի Դաւրէժ թուագրեալ 50 դեկտեմբեր 1840։ Եւ 20 վետրվար 1841 յԵպիսկոպոսական ճեմարանի ՚ի կալկաթա, որոց յորդորէ ՚ի նպաստ ճեռնարկին։ Զքաղըւածս նոյն նամակաց դնեմ իներքոյ։ «Գոնեա գարձուցանել զհայեցուածս ճեր յօգուտ ընդհանուր աղգին»։ — «Զեռն օգնականութեան նպաստել ինձ առ գործս բազումս որ առաջի կայ ինձ սոսկ յազգին օգուտ»։ — «Նու ազութիւն աղգի մերոյ ՚ի Հնդկաստան պարտաւոր առնէ զիս ապաստան անկանել ՚ի չնորհս հեռաւոր բարեկամաց»։ — «Տասն եւ ութն հատոր գրեանք միայն յինէն շարադրեալք պատրաստի կայ վասն տպագրութեան»։ — «Եթէ չնորհ արասնիք գոնէ դուզնաքէիւք օգնել ինձ, ուրեմն նուիրեալ զկեանս իմ բովանդակ ազգային օգտի պարապեցայց ՚ի նմին, առանց ակնկալութեան աշխարհիկ շահուց»։ — «Շնորհ արասնիք նախ զանձինս օրինակ կացուցանել ստորագրութեամբ

անուանց ձերոց, եւ ապա զայլս 'ի նոյն յորդորելով հաւաքել զգումարն . » Ոչ ապաքէն այսոքիկ յորդորք՝ խորհուրդ իսկ են բուն նպաստակի Արարատեան ընկերութեան . եւ մինչ թափանձանօք յորդորէր զհեռաւոր համազգիս 'ի նպաստ խորհրդոյն, զլանայր արդեօք բանիւ համողել զհամազգիս մերձակայս 'ի կալկաթա, յորոց մեծահարուստն էր Աղա Յովհանջան էլիազեան . այր կրօնասէր եւ ունկնդիր խորհրդոց քահանայից, այլ սա ոչ համոզեցաւ նպաստել խորհրդոյն Մեսրովբայ . որ եւ դոյզն նպաստիւք ումանց ազգասիրաց տպագրեաց գքանի մի մատեանս, մինչ ըստ խորհրդոյ եւ յորդորանաց նորին իսկ համոզեցան Պրեք. Մանուկ Զօրաբեան Զուղայեցի եւ Պրն. Թադէսոս Խ. Աւետումեան Բասրացի, Երկոքին մտերիմ բարեկամք քերթողին եւ ուսումնասէր հայկաբանք . համաձայն ընդ չորեքին ականաւոր համազգեաց անդ, կազմեալ հաստատել զԱրարատեան ընկերութիւն, որք եւ կարգեցան հիմնադիրք եւ անդամք ազգաշահ ընկերութեան այնմիկ բայց անբազդ պատահարք կարճեցին զաջող ընթացս նորին, զի տարաժամ փոխեցաւ 'ի կենացս բարեյիշատակ եւ ուսումնասէր Պրն. Մանուկ Զօրաբեան, որում եւ ոչ փոխանորդեաց ոք . եւ յետ փոքրու ամաց գամքան զգամ դադարեցաւ նպաստ յումանց անդամոցն, պատճառեալ յանաջող հանգամանց գործոց նոյնին, եւ ոչ անգամ 'ի բազմաց ճոխ ազգայնոց 'ի Հնդիկս ճանաչեցաւ յարդ եւ նպատակ ազգաշահ ընկերութեանն, Լրաթուղթն Ազգասէր Արարատեան միշտ անքաջալեր եւ անարդիւն մնաց 'ի սակաւութենէ բաժանորդաց 'ի մէջ սակաւաթիւ Հայոց ի Հնդիկս, որոց եւ մեծամասնութիւն արդարեւ կրթեալք յ' Անդդիականին, անդէտք են Հայկականին . եւ ումանք իսկ զլանային ընթեռնուլ զայն լրագիր, զի չէր այն ըստ քմաց ինքեանց : Մի եւ եթ սրտակից բարեկամ Մեսրովբայ 'ի կալկաթա եկաց բարեյիշ-

տակ եւ ազգասէր Պրն. Թադէսոս Խ. Աւետումեան, եւ հաւատարիմ սիրով պաշտպան եկաց նմա ց' վախճան կենացն : Եթէ ծագեցան բարիք 'ի խորհրդոյ սակաւամեայ աշխատութեան Արարատեան ընկերութեան վկայ են իսկ բազմաթիւ հեղինակութիւնք եւ թարգմանութիւնք տպագրեալք 'ի մամլոյն, որոց թիւ մարթէր բազմապատկել՝ եթէ ըստ արժանւոյն պաշտպանեալ լինէր գրաւոր վաստակ Մեսրովբայ, բայց եւ այնպէս արդասիք ազգաշահ ընկերութեանն այնմիկ զարդիս ամենայն ուրեք պարծանք Հնդկաբնակ հայոց համարին :

'ի հիացումն յուզիմ վերծանութեամբ (յէջ 26 մատենիդ) բացատրութիւն երկուց տողից վերջաբանի քերթուածոյն Սօս եւ Սօնդիպի կոչեցելց, «Որ զթոնթոր Արբազան Հօր, յիմ վաստակոց բառնամ բոլոր,» զոր հեղինակ մատենիդ բացատրէ յարաբերել Տէր Յովհաննու լիաչկեան, եւ Սրբազան տիտղոսիւ զնամեծարել բարեհամի . որ չէր բնաւ դիտաւորութիւն երանելի քերթողին, այլ աշխատութեամբն այնուիկ բառնալ նկրտեաց նա՝ զթոնթոր Արբազան Հօր իսահակ ծայրագոյն վարդապետի Տէր Գրիգորեան, նուիրակի վանացն երուաղեմի ի Հնդիկս, յամի 1845, որ ընդ երկար յամելով 'ի կալկաթա մեծարանօք պատուեալ 'ի ժողովրդականաց, մտերիմ եւ սիրելի եղեւ Մեսրովբայ . որում եւ յորդորեաց հեղինակել զքերթուած իմն 'ի հնութեանց Հայաստանի . բացատրութիւնն հեղինակի մատենիդ նոր իմն գիւտ երեւի լինել. ծագեալ արդեօք ի խորին գաղտնեաց անսնապանձութեան :

Զհիմնարկութենէ Ս. Մանդուխտ գլուոցին 'ի կալկաթա՝ հաստատեալն յերանելոյն Մեսրովբայ, գրէ զրպարտիչ պատճառան, թէ 'ի կակառակութենէ Պրն. Յովհաննու Աւգալեան վարժապետի Մարդասիրական ձեմարանի Հայոց հիմնեցաւ այն, եւ չարամիտ բանսարկութիւն հեղինակիդ՝ անբարոյական ան-

ցից տայ ալատճառ կարճատեւ լինելոյ դպրոցին, եւ ոչ նենգաւոր թշնամնութեան անձնապաստանի ումեք, որ կեղծ հաւատարմութեամբ պաշտէր յայնժամ զՅովհաննէս Աւղալեան. եւ շնորհիւ ճոխ ընտանեաց նորա զօդուտ եւ զփառս անձին հայթայթէր: Անհնարինէր աղաւաղեալ մտաց հեղինակիդ ըմբռնել զվսեմ խորհուրդ հիմարկութեան դպրոցին, յոր նկատէր Մեսրովի կրթել զդալարամիտ օրիորդունս աղգին՝ ի հայ բարբառ, եւ նոքօք իսկ տարածել զմայրենի լեզու՝ ի գերդաստանս հայոց Հնդկաստանի, որոց բագումք ծնեալք՝ ի կալկաթա անգէտ իսպառ հայերէնի զԱնգղիականն՝ ի կիր արկանէին: Անհնարին էր անհարթ մտաց հեղինակիդ հասու լինել զի ի մօրէ եւ եթ քաջ ուսանին մանկունք զբարբառ մայրենի, որում անգէտ մնալով բազմաց՝ ի Հայոց՝ ի մանկութենէ՝ խորթացան յազգէ եւ օտարացան յԵկեղեցւոյ իսկ Հայոց: Զարդիս եւս վկայեն հանուր համազգիք՝ ի կալկաթա (որոց եւ յաճախ այցելեալ եմ) զի անձնուրացն Մեսրովը՝ Ս. Սանդուխտ դպրոցաւն կենդանացոյց՝ ի նոսա զլեզուն մայրենի, եւ արծարծեաց զեռանդ աղգութեան՝ ի նոսա. զի աշակերտեալք եւ եթ՝ ի սոյն դպրոցի, զարդիս մայրք պատուելի գերդաստանաց հայոց անդ՝ հանրապէս իրովն եւ գրեն զհայերէն: Աւաղեն անդանօր հանուր համազգիք այժմ իսկ, զի ի չգոյէ աղդային դպրոցի վասն օրիորդաց՝ անգէտ մնացին նոքա մայրենի լեզուի, եւ դամք քան զգամ պակասին հայախօսք՝ ի մէջ գողտը սեռին անդը, մինչ իսպառ մոռանալ նոցա զբարբառ աղգին, եւ զազգութիւն իսկ, Ոչ ապաքէն անկէ անսնապանծ հեղինակի մատենիդ՝ ի կալկաթա, մինչ շնորհիւ բարեպաշտ աղգայնոց փարթամացեալ ճոխացաւ, գէթ՝ ի փառս անձին՝ թէ ոչ աղգին, խորհեալ հնարել միջոց յարմարաւոր՝ ի լընուլ զկարօտութիւն աղգին, եւ փոխանակ չար նախանձիւ աշխատ առնլրց աղարտել զանազօս յիշատակ

պատուարժան քերթողի աղգիս, գեթ հետեւիլ բարեմասն գաղափարին Մեսրովբայ, եւ նուիրել զաշխատանս իւր յօդուտ սակաւաթիւ աղգայնոցն յանհուն օտարութեան յայսմիկ սիուելոց, հաստատելով անդ գպրոց աղգային վասն օրիորդաց հայոց. ահա ասպարէզ շահատակութեան՝ թէ կամք նորա հաստատեալ իցեն՝ ի բարիս, եւ հաճութիւն ի գործել զօդուտ աղգին, ոչ պակասեսցին ամենայն միջոցք⁽¹⁾: ի հաճել զկամս խորհականաց աղգայնոց անդ, հաստատեաց Մեսրովը անջատ դպրոց վասն տղայոց աղգիս, ընդ անմիջական խնամովք իւրովք եւ ուսուցչութեամբ. ուրանօր աշակերտէին եւ մանկունք կառավարչացն Մարդասիրական ճեմարանի. եւ մինչդեռ այս աղգային հաստատութիւն նպաստեալ արդեամբ իբր երկու հարիւր հազար ռուփոց՝ կտակեալ եւ նուիրեալ յազգասիրաց՝ յօդուտ նորին, հազիւ կազ՝ ի կազ ընթանայր, Ս. Սանդուխտ դպրոց թարց օգնականութեան աղգին վճարէր զամբողջ ծախս դպրոցին, արդեամբ աշակերտեալոցն եւ եթ անդանօր, եւ մասամբ նպաստէր ծախսուց տպարանի Արարատեան ընկերութեան: Զագդաշահ արգասեաց Ս. Սանդուխտ դպրոցին յաւելորդ համարիմ երկարել աստանօր, յորմէ յարաբերիմ խոհականաց որոնել՝ ի պատուական թերթս Աղգասէր լրաթղթոյ, ուր երբեմն հրատարակէր աշխատասիրեալ թարգմանութիւնք աշակերտաց դպրոցին, յորոց եւ վկայէ իսկ — «Երեխայրիք Ս. Սանդուխտ դպրոցի» թարգմանեալ եւ շարադրեալ յաշակերտաց նորին՝ ի

(1) Զարմանալի է, զի պարոն Յ. Շ. Սարգսեան ոչ կորուսանէ զամենայն առիթոյ յարձակման ի վերոց Տ. Յ. Խաչկեան յաճախ անվայել բանիք, և բնաւին ոչ յիշէ զԱռաջնորդն ծուղայու զջ. Գրիգորիս նպա. որ ի գնալն իւր ի կալկաթա, բոլըրօվին անփոյթ եղեւ զՄարդասիրական ճեմարանէն. և զփոսնդէ աղգայնութեան Հայոց ոյլ միմիայն մեծագործութիւն նորա եղեւ բանադրել զջէր Յ. Խաչկեան և յաւելու զգայթակղութիւնս ժողովրդեան:

պատիւ ազգիս հայոց, տպագրեալն արդեամբ եւ ծախիւք յարգելի ծնողաց եւ պաշտպանացն, յաւարտ 1850 ամի ՚ի կալվաթա, որոյ ՚ի վերջին թերթի պատիւ անձին վարկայ եւ ես որպէս երէց աշակերտ դպրոցին ըստ պատուիրանի բազմաշխատ վարժապետիս դնել զցուցակ հնգետասանից պիտանի մատենից՝ ցայն վայր թարգմանեալ ՚ի մատաղատի աշակերտաց Ս. Սանդուխտ դպրոցին, յորոց մասն եւ եթ ծախիւք ոմանց ազգասիրաց ի լոյս ընծայեցան։ Թող զայլս զորս ՚ի հետեւեալ ամի աշխատասիրեցան յաշակերտացն, որոց մին յինէն «Եգիպտական նշանագրութիւն» յԱնգղիականէն, որք կատարէին միշտ ընդ անմիջական վերատեսչութեամբ եւ սրբագրութեամբ Մեսրովբայ, որոյ անխոնջ եւ ծանր վաստակոց ականատես եղէ յընթացս իբր երից ամաց աշակերտութեանս անդ, ուր զօրն ողջոյն պարապէր ուսուցչութեան աշակերտաց, վերատեսչութեան վարժապետաց, տնակեսութեան տպարանին Արարատեան ընկերութեան, եւ մինչ ցմէջ գիշերոյն նիստ ընդ գըրասեղանի՝ լուրջ եւ զգաստ յարդարէր նիւթս վասն Ազգասէր լրագրին, եւ շարագրէր հեղինակութիւնս պատուականս։

Թերեւս անանուն կենսագիրն կրկնակի մտաբերէ ընթերցողին «զանիծեալ բրանդին»։ Եւ չարամիտ ամբաստանութեամբ գրէ։ «Քանզի Մեսրովբ իւր բնական խենթութենովն գաղտնի արրեցողութիւնն աշկարա հանեց» եւայլն։ բայց ըստ վկայութեան ողջախոհ ականատեսից զերծ էր Մեսրովբ յայդմ ախտէ։ Ես ոչ բնաւ տեսի զնա արրեցեալ, միայն ըստ պահանջման խոնաւ կլիմային կալկաթուառնոց (օղի) այլ ոչ բնաւ չափազանցէր ի նոյն։

Մինչդեռ տօթագին եւ անառողջ ազգեցութիւն մեղկացուցիչ կլիմային Հնդկաստանի՝ խանգարեաց

միշտ զեռանդ բազմաթիւ գիտնականաց անգղիացոց, եւ ոչ անգամ ի դարուց հետէ ծագեցաւ յազգին հեղինակ ոմն ականաւոր ՚ի Հնդիկս, թերեւս անգրամ եւ անօգնական Մեսրովբ քաջուշիմ իմաստութեամբ, եւ անձանձիր գործունէութեամբ, հաստատեաց եւ աջողուածով շարունակեաց ընդ երկար ամս, զդպրոց բարեհամբաւ, օրիորդաց եւ տղայոց ազգիս ՚ի կալկաթա, կարեւորագոյն իսկ վասն համազգեաց ՚ի տարաշխարհին։ ազգաշահ հոգւով խմբագրեաց զհըրապարակագիրն Ազգասէր Արարատեան։ հեղինակեաց եւ թարգմանեաց ի հայ բարբառ զպէս պէս մատեանս պատուականս, եւ միշտ ՚ի տարակուսի կայր թէ արդեօք ուստի հայթայթել կարէր զդրամական պետոյս նոցին եւ անձին իսկ տուայտեալ։ «մինչ հազիւ ներէին նմա ժամանակ՝ գեթ միանգամ վերծանել ի վաղուի, զոր այսօր զրեալն էր», եւ յամայր ամաց անխոնջ վաստակով եւ մտատանջ ՚ի հոգ՝ սպառեալ զանձին իւր կար, եւ վնասեաց իսկ զառողջութիւն անձին «Սոսկ յազգին օգուտ», — Ոչ ապաքէն այսոքիկ են պարտիք մեր իրական առ ազգն եւ առ մարդիկ։ բայց եւ այնպէս յումպէտս հեղինակ մատենիդ ՚ի կալկաթա՝ առ ոչինչ համարեալ զայս ամենայն՝ արբեցող եւ մոլի զնա քարոզէ, եւ թշնամութեամբ աշարտել նկրտի զյիշատակ անոխակալին Մեսրովբայ։

Ցէջ 27 մատենիդ ընթեռնում։ «Մեսրովբ որ իւր բարեացապարտ քահանային սիրտը վշտացուցեր էր» որով յակամայս գեթ մասամբ խոստովանի հեղինակ մատենիդ, զի վշտացեալ սրտիւ եւ թշնամանութեամբ գրեցաւ կենսագրութիւն Մեսրովբայ։ Եւ ի լուսանցին դնէ սին սնոտի եւ գլխովին հնարեալ վէպ, կեղծ եւ վարկագրազի յառաջաբանութեամբն։ «Քահանային (Յեր Յովհաննու խաչկեան) ցաւը ուրիշ բան չէր՝ բայց «եթէ հեղինակին (Մեսրովբայ) խարդախութիւնը, ևսա որ սովորած էր տարեկան երեք չորս անգամ

«Հանդանակութեան թուղթ հանել ժողովրդեան մէջ ,
«այլ եւ այլ միջոցներով կամ տպարանին օգնելոյ նը-
«պատակաւ եւայլն» , յոր ստորագրեաց Տէր Յովհան-
նէս Խաչիեան 60 ռուփի կանխիկ , գաշամբ զի միայն
սովորական 20 ռուփի հատուցի . այլ 'ի վճարման պա-
հանջեաց Մեսրովք 'ի նմանէ զամբողլ ստորագրեալ
գումար վաթսուն ռուփոց . ռւստի եւ հռչակէ զՄես-
րովք լինել խարդախ եւ գրէ՝ խարէութեամբ կոր-
զեաց 'ի նմանէ զգումար 60 ռուփոց : Անհասանելի էր
թերեւս մոտաց քահանային , զի մինչ փառամոլութեամբ
ստորագրեաց 60 ռուփիս , պայմանելովզի 20 ռուփի եւ
եթ վճարեսցէ , այնու եւ իսկ խարդախեալ խարեաց
զհանուր ժողովրդականս հայոց անդ , եւ ստութեամբ
առատաձեռն հանդիսացաւ յաչս ամենեցուն : Հաւա-
տամ զի երանելին Մեսրովք 'ի պէտո ծախուց տպագ-
րութեան հայ մատենից՝ կարօտէր միշտ յօժարակամ
օժանդակութեան համազգեաց ի կալկաթա . որ սո-
վորաբար 'ի ձեռն անդամոց Արարատեան ընկերու-
թեան տնօրինեալ ընկալնոյր :

Եթէ ըստ բանի կենսագրին կալկաթայի համոզե-
ցաւ Տէր Յովհաննէս Խաչիեան ստորագրել զիանաքի
գումարն՝ յօգուտ բարի նպատակի , եւ զայն ըստ
ժլատ բնաւորութեանն 'ի ցաւ սրտին վճարեաց , ուրեմն
այս կարեվեր ցաւ ցարդ ոչ բուժեցաւ , զի յետ երեսուն
ամաց մաղկատէ եւ զղջայ զի նուիրեաց զալքատիկ
նպաստն յօգուտ ազգաշահ նպատակի . ռւստի եւ
զսնոտի վէպն հռչակէ՝ առ ի խարդախ կարգել զՄես-
րովք եւ բարեացապարտ զինքն անուանել : Անհաւա-
տալի է ի բերանոյ Մեսրովքայ հնարեալ զրոյցքն որ դնէ
ի լուսանցի անդ , եւ գլխովին հնարեալ ի ճարտար մտաց
կենսագրովին : Խոհականաց անկ է ըստ պաղյն ճանա-
չել զծառ , եւ ըստ բնաւորութեան ուրոյն անհատից
ենթագրել զգործ նորա . արդեօք մարթ է խելացի ու-
մեք հաւատաւ զի վեհանձն եւ անձնուրացն Մեսրովք՝

խարէութեամբ կորզեաց 'ի քահանային զդոյզն գումար
60 ռուփոց , գեթ յօգուտ անձին եւ ոչ ազգին . յորմէ
ամենեքին վկայեն իսպառ անտարբեր լինել ճոխու-
թեան , որ եւ մերժեաց անդամ՝ յաշակերտացն հրա-
ւիրեալ նպաստ վասն անձին՝ մինչ հիւանդ էր 'ի Սին-
կափուռ , որպէս վկայէ նամակ Պատուելի Պրն . Ցով-
հաննու Յարութիւնեան , որոյ գաղափար կցորդեմ
ըստ այսմ : Բազմաչսատն Մեսրովք՝ յետ երկար ամաց
անխոնջ աշխատութեան 'ի կալկաթա , ստիպեցաւ ի ցաւ
սրտին 'ի յիսնամենի ծերութեան , լքեալ եւ անքաջա-
լեր , վասն իննայութեան ծախուցն՝ փոխադրել զտպա-
րան եւ զդպրոցն ի Զիչրա , յորմէ ճշմարտիւ գրէ
երանելին Մեսրովք՝ ըստ սրտեռանդ փութոյն վասն
հայ օրիորդաց եւ մանկտոյն 'ի կալկաթա . «Որք զըր-
կեցան ի հայրենի հրահանգաց , այլ յայսմ մասին ճար
չկայր» . «Մեք ոչ մրայն որքան պարտ էր , այլ եւ որ-
քան ցվերջին ճիգն էր արարաք , բայց չկարողացաք
նոքօք զդէմ ունել բուռն յորձանաց ազգային յօժա-
րութեան առ օտարութիւն» : Յայսմանէ հեղինակ
մատենիդ հրանուանք անդամ յիշէ «Եւ աեսնելով որ
շատերը բաժանորդութիւննին կթողուն եւ ծախքն
կ'աւելնայ , կիոխագրէ իւր բնակութիւն եւ տպարանը
'ի Զիչրա» : Աւալ ազգակործան տգիսութեան կեն-
սագրին , որ եթէ կրէր ի ծոցի սիրտ ազգասէր , անկ
էր նմա համակեալ 'ի սուգ՝ ողբալ զօրն յորում անձ-
նանուէր մշակն ազգին ուսման՝ հալածեալ ի հանդա-
մանաց՝ ուծանալ ստիպեցաւ ի գրգանաց անտի հա-
մազգեաց 'ի կալկաթա . արժանի էր նմա զդառնագին
արտօսր հեղուլ վասն ժամուն յորում սախեցաւ քեր-
թողն ազգիս , վասն խնայութեան ծախուց տպարանի
առանձնանալ 'ի լուսութիւն անապատին ի Զիչրա , մինչ
առչորէր նա ի սիրտ՝ զի օրիորդունք եւ մանկունք
ազգին զրկեցան ի հայրենի հրահանգաց , եւ թէպէտ
պարտասեալ այլ ոչ վհատեալ ցվերջին ճիգն աշխա-

տէր գեթ սակաւ ծախիւք անդանօր մարթանայր ծառայել ուսման ազգին։ Աղետալի իսկ է զի մեծահարուստ հայազունք ի Հնդիկս ոչ ճանաչեցին զյարդ բազմերախտ քերթողին, յորոց բազումք անարդիւն համարելով զհրահանգ ի հայ լեզու, յօտարին յարդիւնաւոր բարբառ ընտրեցին կրթել զմանկտիս, եւ ոմանք որոց անկ էր 'ի պաշտպանութիւն ազգային լեզուի, եւ հետեւաբար ազգային եկեղեցւոյն իսկ, յորդորանօք ի ժողովուրդուն՝ խրախուսել զազգաշահ նըպատակ քերթողին, ընդ հակառակն գործեցին չար նախանձիւ եւ փառամոլութեամբ, որպէս տարազ գրութեան հեղինակի մատենիդ ակներեւ ցուցանէ։

Ոչ բաւեալ հեղինակ մատենիդ՝ ըստ քմացն վատահամբաւել զՄեսրովք ըստ վարուց, բարուց եւ ընտրութեան, նկրտի թերեւս առ ի կարծել զնա անգութ եւ անգորով. ուստի հնարէ վչպ երկարապատում արձանագրեալ յէջ 29 եւ 50 մատենիդ այսպէս։ «Եւ ահա խղճալի Շուշանն պատգարակի մէջ դրուած եկեղեցւոյ գաւիթն կերեւի, թուլցած, նուաղած, ուժէ կտրած, ոչ անկողին, ոչ բարձ, ոչ վերմակ եւ ոչ անգամ հագնելու զգեստ ունենալով եւայլ»։ առ որ Տէր Յովհաննէս լիաչկեան ափշեալ զարհուրեալ, կոչէ զեղբայր եւ զքոյրսն Շուշանայ, որք մերժեն հոգալ զնա։ քահանայն ճարահատեալ վարձէ սենեակ մի 'ի պարապ տան, պատրաստէ կարասիքն եւ տարեալ անդ զհիւանդն Շուշան, կոչէ բժիշկ, կրկնակի գրութեամբ կոչէ զՄեսրովք, յորմէ ընկալնու բերանացի պատասխան «իմ գլխում, խելք չկայ. գու գնա ետքը կ'գամ եթէ կարենամ» Յայսմանէ հետազտեալ՝ ընկալայ զհետագայ տեղեկութիւն 'ի Պրն. Խաչիկ Թաղէսոս Աւետումէ ի կալկաթա, որ մտերիմ եւ քաջածանօթ էր երանելոյն Մեսրովքայ, եւ գրէ այսպէս։ «Երբ Տիկին Շուշանն սաստիկ հիւանդ էր, իւր ամուսինն փութով

գրէ իւր բաջանալ (օրինօք եղբայր⁽¹⁾) Պրն. Ղազար Սիմէօնին, որ գնայ Զիշրա եւ խեղջ հիւանդին բերի կալկաթա, Պրն. Ղազար Սիմէնն եւս իսկոյն գնա մին փոքրիկ նաւակով (յառէջ երկաթուղի չ'կէր,) եւ բերէ զտիկին Շուշան մին մեծ Green Յօանալ (նաւակ յարդարեալ վասն նաւորդող Տիկնաց կամ գերդաստանաց ընդ պիտոյից նոցա, 'ի վերայ գետոյն,) եւ որով Հետեւ իւրենք մին փոքրիկ տան էին բնակած, եւ «նեղին դրութենում, եւ տան եւս տեղ չլինելով, մին «այլ տուն Պրն. Ղազար Սիմէօն վարձէ, այլ խեղջ հիւանդն մին կամ երկու օրումն վաղճանի եւ թաղաման է մեր Ա. Նազարեթայ Եկեղեցումն, ծախիւք իւր ամուսնոյ Պրն. Մեսրովք Դ. Թաղիադեանցի։ խեղջ «վարժապետն մեր եւս ներկայ էր յուղարկաւորութենում. քանզի Պրն. Ղազար Սիմէօն փութով լուր «էր առաքել իւրն եւ ինքն իսկոյն գայ, ես եւս ներկայ էի թաղմանն—»։ Արհամարհ համարիմ նշմարել ինչ զպատմարանիդ ստուգութենէ, որոյ վէպ գլխովին տարբեր գտանեմ վկայութեան Յարեկի բարեկամիս 'ի կալկաթա, որոյ հայր բարեյիշատակ հանգուցեալ Պրն. Թաղէսոս Ա. Աւետում սրտակից բարեկամ գորով Մեսրովքայ, քաջածանօթ էր զնիւթոյն։ թողում խոհականաց կը ուղարակել զիմաստ մանրապատում ճոռոմարանութեան հեղինակի կենսագրութեան։

Հարցանեմ, արդեօք վայելուչ է ութսնամեայ քահանային, տալ ի հրատարակութիւն եւ հոչակել զառուանձին նամակ Մեսրովքայ առ նա, թուագրեալ ի 1855 ամի, որով ըստ անյիշաչար բուսոյ բնաւորութեան իսկ՝ թախծեալ 'ի սիրտ՝ դիմէ առ Տէր Յովհաննէս լիաչկեան, յանձն առնելով նմա զհոգեւոր պաշտամունս օրհասական Շուշանայ, Բուն նպատակ սոյն նամակի թուի ինձ գո՞՝ գեթ ամոքել զոխակալութիւն Տէր Յովհաննու լիաչկեան, եւ համոզել զի ի

(1) Քենաց կամ քենակալ.

դէպս օրհասի Պատուելի Տիկնոջն՝ի կալկաթա՝ կատարեսցին անդ ըստ պատշաճին հոգեւոր պաշտամունք նորա, եւ ըստ որում երեք ամաց հետէ բնակէր Մեսրովը ընդ տիկնոջն ի Զիջրա, կարծէր գուցէ թէ Տէր Յովհաննէս Խաչկեան՝ ի հակառակութիւն Մեսրովբայ, համարելով զՊատուելի Շուշան որպէս ժողովուրդ Զիջրայ վիճակի, մերծէր կատարել զՊաշտամունսն՝ի կալկաթա, ուստի գրեաց Մեսրովը զայդ նամակ որ սկըսանի «քահանային ոխակալութեան հոգի չը տուած»։ Եւ ապա ազդ առնէ զՇուշանայ, «Ընկալեալ սորա երէկ զվերջին թոշակ, դա ժողովուրդ քոյ է՝ կարօտ եւ վերջին ալօթից քոց»։ որով յայտնապէս առարկէ բառնալ զառիթան զայնոսիկ՝ որովք մարթէր վիճակաւոր քահանային՝ի կալկաթա հրաժարիլ ի հոգեւոր պաշտամանց Շուշանայ մահացեալ անդանօր, զոր գրէ «զի պատուական մասն անձին իմոյ, թօնեալ, նուազեալ Շուշանի, ասեմ»։ «առաքեմ առ քեզ՝ ի լրութիւն մնացուածոյն զոր ես անբաւական ի վճար», յայտնապէս զհոգեւոր մատակարարութենէն նշմարէ, եւ ոչ վասն խնամակալութեան եւ պիտոյիցն։

Վերջաբանութիւն սոյն նամակի յայտ առնէ զդառնագին աղէտ տրտմութեան Մեսրովբայ վասն անբուժելի հիւանդութեան Տիկնոջն, սոյն անապաստան կենացն, արժանի իսկ կարեկցութեան եւ սփոփանաց։ Բայց անողոք հեղինակ կենսագրին ոչ անդամ խնայէ թախծեալ եւ տագնապեալ վիճակին Մեսրովբայ, որ յետ թաղման Պատուելի Տիկնոջն ստիպեցաւ գիշերել առ քահանայսն՝ի կալկաթա, եւ մինչ՝ի հեծութեանց ընկնեալ խնդրէ սուղ ինչ բրանդ, եւ՝ի տրտմութենէ սրտին ոչ ընկալու կերակուր, պատեհ համարի կենսագիրն չարամիտ խորհրդով իմաստասիրել՝ի վերայ արբեցութեան ախտիւ խմորելոցն կատարածի։ Եթէ ըստ մակաբերութեան կենսագրին՝ արբեցութեան ախտիւ խմորեալ իցէր Մեսրովը, մարթ էր նմա վաճառել

գտպարանն, որոյ արժէք ընդ երկարս ծախսէլ, ըստ անձմարիտ ստորասութեան կենսագրին «անզուսպ արբեցողութեան տալով ինքզինքը», կալ եւ մնալ յառանձնութեան անդանօր՝ի Զիջրա, բայց դէպք վայրին յայտ առնեն զունայնութիւն կշտամբանաց հեղինակի մատենիդ։ զի մինչ՝ի դերեւ ել քաղցր յոյս Մեսրովբայ՝ի ծառայել գրագիտութեան ազգին ի Հնդիկս, եւ էանց՝ի կենցալոյս պատուելի Տիկին նորա, աճապարեաց յայլուրեք նուիրել զմնացորդ կենացըն ի սպաս դաստիարակութեան մանկուոյ ազգին։

Ուստի որոշեալնուիրեաց Յակովլայ Անանիայ որդիւցելոյն հանգուցեալ տիկնոջն՝ զամենայն ինչս իւր եւ զկարասիս, եւ յանձնաւոնելով զնա՝ի խնամն կնքահօր նորին, առեալ ընդ իւր գքանի արկլ մատեանս, մինչ հիւանդ եւ անդրամ, չու առեալ մեկնեցաւ ի Հնդկաց գնալ առ Պարսկաստան։ զի կամք նորա անտարտամ հաստատեալ էր միշտ՝ի ծառայել գրագիտութեան ազգին, յորմէ լրսաբանութեամբ գրէ երանելին Մեսրովը՝ի նամակին ուղղեալ առ Տէր Յովհաննէս Խաչկեան, թուագրեալ՝ի Զիջրա 27 Մէյ 1857, որ տեսանի յէջ 57 մատենիդ այսպէս։ «Եթէ վասն ապրստի իմոյ հոգայի ինչ, զիմս այլոց ոչ տայի եւ բաւական էր։ Եթէ զպարապութիւն եւ զշանգիստ սիրէի՝ ահաւասիկ զերկոսին եւս ունիմի մեղկ եւ թուլամորթքաղաքի այսմիկ։ Բայց չէ՝ կամիմ, եթէ կեամ, պիտանի լինել ազգի իմում։» Սոյն իսկ խորհրդով վառեալ նորա միշտ, զկեանս իւր ողջոցն պատարագեաց զոհ բոլորանուէր պայծառութեան ազգին գրականութեան, որոյ՝ի արիտուր երախտեաց հոչակեալ ազդ առնէ անանուն կենսագիրն (յէջ 47 մատենիդ)՝ի գիտութիւն հեռաւորաց անծանօթից, զի քերթողն Մեսրովը ըստ բնաւորութեան եւ վարուց «Հրէշ մի էր եւ իբր գրաստ գրաբարձ։» Ո՛հ, զիշտ անհնարին արդարեւ բանասիրաց ազգիս, եւ որոց կրենն՝ի ծոցի սիրտ

ազգասէր, զի քերթողն ազգիս հրէշ եւ գրաստ անուանագրի ՚ի յումագէտս կենսագրէ :

Յայս վայր անանուն կենսագրի Մեսրովբայ յամենայն դէպս նկրտեաց աղարտել զյիշատակ երանելոյն, ըստ վարուց եւ բնաւորութեանց, եւ տակաւին ոչ ատակեցաւ զյագուրդ ըղձիցն գտանել, ուստի յէջ 47 մատենիդ մանրամասն նկարէ զպատկեր անձին նորա որպէս «Զառադէմ եւ յոյժ տգեղ» թեպէտ ոչ էր Մեսրովբ բոլորովին չըքնաղագեղ անձամբ, քնքու գեղարէշ դիմօք, այլ ոչ բնաւ ձառագէմ եւ տգեղ: Միջահասակ էր նա, դէմքն կանոնաւոր, տեսիլ ականցն ազգու, խորիմաստ, տիպ դիտակին էր վեհանձն, անվեհեր եւ մոտաւորական, վարք նորա քաջ եւ վստահ, եւ ընդ ամենայն՝ տեսիլ նորա հաճոյական եւ պատկառելի:

Գրէ կենսագրին զՄեսրովբայ «բնաւորութիւնն անհաստատ եւ միտքը վոփիսական.» որում պատասխանեմ զի հաստատուն եւ անտարտամ էր միտք երանելոյն ՚ի ծառայել ազգին ուսման, որ եւ բուն նպատակ կենացն համարէր. այլ ժամանակակիցք ոչ ճանաչեցին զյարգ Ազգասէր քերթողին: Դարձեալ գրէ «բարեկամութիւն իրբեւ առ ոչինչ համարեր» որ չէ արդար: Հաւատարիմ սիրով ձանաչէր նա զյարգ ճշմարիտ բարեկամութեան, զոր աւազ սակաւուք ոմամբք նշմարեաց անդ ՚ի միջի. բայց ըստ բնածին անաշառ բնաւորութեանն անխտիր խորչէր, եւ հեգնէր զկեղծ բարեկամս: Յարմարէր նա միշտ վիստակցութիւն իւր ըստ քմաց լսողին, այլ չէր նա բնաւ «ընդհանրապէս անպարկեշտ եւ կծողական:»

Յէջ 47 մատենիդ գրէ կենսագրին զնմանէ Շեկեղեցականների հետ հալորդակցիլ չէր սիրեր եւ այլն: Նանգոյն հաւատարիմ սիրոյն առ Հայաստանեայց Եկեղեցին, մեծարէր Մեսրովբ եւ զեկեղեցականս առ հասարակ, որում եւ յաճախ այց առնուին ականաւոր

քահանայք Անգղիացւոց ՚ի կալվաթա, որոց ոմանք ՚ի տիս պատանեկութեան աշակերտակիցք ընդ նմա եղեալ յեպիսկոպոսական ձեմարանին, մեծարանօք յարգէին զնա: Մտերիմ յարակցութիւն Մեսրովբայ ընդ Սրբազն Ծայրագոյն իսահակ վարդապետի մինչ էր նա ի կալվաթա, եւ ՚ի գովեստ սոյն Սրբազն նուիրակին երուսաղեմայ խմբագրեալն յԱզգասէր լրաթղթող, ոչ բնաւ վաւերացուցանեն զկենսագրին կշտամբանս: Եթէ ըստ վիայութեան անանուն կենսագրին պարսաւանօք խօսեցաւ Մեսրովբ ի վերայ ոմանց կրօնաւորաց ազգիս: այն ՚ի վիշտ սրտին եւ յուղղութիւն մոլար ընթացից նոցա նշմարեաց:

Յէջ 48 մատենիդ արձանագրէ կենսագրին զհետազտեալ կարծիս Մեսրովբայ վասն սկզբանց լրագրական խմբագրութեանց, յորմէ եւ բացատրութիւն Մեսրովբայ չէ գլխովին տարբեր գործնական իրողութեանց բազմաց հրապարակագրաց, ուստի եւ յարմարագոյն պատասխանի հետաքրքրանաց նորա: Սակայն պատուական թերթք Ազգասէր լրաթղթոյ կենդանի վկայք են ճշմարտասէր սկզբանց խմբագրին, որում դիւրին էր սիրելի բազմաց կարգել զինքն, եւ բազմապատկել զթիւ բաժանորդաց լրաթղթոյն ՚ի կալվաթա: Եթէ ոչ շողոքորթ պաշտպանութեամբ անճշմարտին, գեթ անբասիր թողլով զթերութիւնս ոմանց բազմահարուստ ազգայնոց անդ:

Յէջ 48 մատենիդ յերրորդ յօդուածի՝ չարասիտ հընարիւք գրէ կենսագրին. «Ասացին ոմանք եւ իրաւամբ, թէ նորա իմաստութեան մտաւոր տաղանդը՝ կը նմանէր խոզի քիթը ոսկի օղ դրուածին, մանաւանդ երբ կը մտանէր թաքոսի տաճարը եւ իւր ավորժածի անյագ ծարաւը կը զովացներ:» Արհամարին համարիմ նշմարել ինչ զանպատկառ իմաստից բազդատելոյն զազգասէր քերթողն ազգիս ընդ գրաստուց եւ խոզից, որ ճշմրտեն եւ եթ զելս անհարթ մտաց

կենսագրին, որ զինի գիշատելց ըստ քմացն զանցս կենցաղյն Մեսրովքայ, դարձեալ խիզախի ի վերայ յիշատակի Պատուարժան հանգուցեալ Յովհաննու Աւդալեան ներկուն վարժապետին 'ի Կալկաթա՝ որում եւ յէջ 50 մատենիդ նկարէ «զայրացկոտ դէմքը՝ սարսափ կրերէր տեսողին»: «կուզէր խաւարի մէջ պահել աշակերտները»: «կեղծաւոր եւ շողձքորթ բնաւորութեամբ ամենուն յարգելի էր»: որով ճշգրտէ յանձին «ոչ գիտեն զինչ գործենն»: Այսու եւ ոչ զյագուրդ մոլար ըղձիցն գտեալ, յէջ 51 մատենիդ հայհոյանօք գրէ զեկեղեցւոյն Հայոց 'ի Կալկաթա, այսպէս: «ինչպէս իրաւամբ ասաց ոմն, Երրայեցւոյ Արնագոգի մէջ Աստուած, Եմովհս կան, եւ մահմետականաց մեջոդի մէջ Աստուած, Մահամեդ եւ Ալի, մեր այս տեղի եկեղեցւոյ մէջ ոչ Քրիստոս կայ եւ ոչ Առաքեալք»: Ահա այսպէս բացատրէ անարատ հեղինակ մատենիդ զԱւետարանին Սուրբ բանից խորհուրդ թէ «Աւր մի «կամ երկու ինոցանէ եղիցին, անդ եւ ես եմի մէջ նոցա», որով թելադրէ մոտացս համարիլ զանանուն կենսագիրն՝ Երբայեցի ոք, եւ կամ հետեւորդ մարդարէին տաճկաց: Ահա յայս տարազ գրէ հեղինակ մատենիդ զփառաւոր Սուրբ Նազարեթայ եկեղեցւոյն 'ի Կալկաթա, ուրանօր 'ի տարախարհին յամենայն ի սուրբ աւելրս խուռաներամ խմբին հայ ժողովրդականք, ջերմեռանդ հաւասարվ հաղորդակից Վինել փրկաւէտ խորհրդոյ Սուրբ Պատուարգին, 'ի սեղանի անդք մատուցեալ: Եւ իւ արդեօք իւիք ճըշդրափ զի 'ի սոյն «Եկեղեցւոյ մէջ ոչ Քրիստոս կայ եւ ոչ առաքեալք»: գուցէ առիթ անհաւատութեան ծագեցաւ 'ի հանգամանաց, զի ըստ որում ոմն վաղեմի պաշտօնեայ արդիւեալ ի պաշտամանց սոյն Եկեղեցւոյն ոչ եւս իշխէ զՄաքեավէլեանն 'ի կիր արկանելով զիմաստակութիւն՝ Երկպառակել յար զանմեղ տարերս բարեմիտ հայ ժողովրդական ի սոյն Եկեղեցւոյն բէր թիւ 8. Խաչկեան արաբեալ է զայն ամենայն: որ ինչ վայել էր իւրում պաշտօնին, ըստ չափու կարողաւ-

անդ ըստ հաճոյից, ի փառս եւ ի փարթամութիւն անձին իսկ, եւ ի կործանումն ազգութեան: ուստի եւ ըստ թիւր դատողութեան կենսագրին, զարդիս ոչ Քրիստոս կայ, յեկեղեցւոյ անդ եւ ոչ առաքեալք: Անդրէն դառնայ անսանուն կենսագրին թափել զՓանդ ազաւազեալ մուացն 'ի վերայ Սրբազան Առաջնորդաց ազգիս (ոչ միայն եւ եթ այլ ամենեցուն) եւ Սրբակրօն քահանայից Զուղայու առ հասարակ, առանց իւիք բացառութեան, որպէս յէջ 51 մատենիդ ընթեռնում: «Եւ այս ամենայն յառաջ եկած են 'ի «Հնորհս պորտաբոյծ եւ պիտակ Առաջնորդաց Զուղայու, «Եւ մարդապաշտ աներկիւղած եւ սովոր քահանայից, «որք կառավարեն (իբր թէ) զկրօն եւ զեկեղեցի Հայոց Հնդկաստանի»: Ահա այսու մեծարանօք գրէ կենսագրին Մեսրովքայ զընդհանուր եպիսկոպոսաց եւ քահանայից հայոց ի նոր Զուղա: զորս եւ այսու ակնածութեամբ նշաւակէ յաչս ընթերցողաց ազգիս մինչդեռ ոչ անգամ եւ մի ի նոցանէ վայելեաց զայն ճահաւոր պատեհ գործելոյ զօգուտ ազգին եւ եկեղեցւոյն Հայոց Հնդկաստանի, որպէս ըստ աչող հանդամանաց՝ վիճակեցաւ երբեմն Տէր Յովհաննու Խաչկեան ունելի ձեռին պատշաճաւոր պատեհ եւ միջոց՝ գործելոյ զբարիս վասն ժողովրդեանն: որ եթէ մանաչեր զյարդ ազգային հրահանգի եւ ուսու մնականաց ազգին եւ գէթ խորհրդով քաջալեր լինէր ազգաշահ հաստատութեանց Հնդկաստանի, կամզէթ ծանեալ զինքն եւ զպարտիս Սրբազան պաշտօնին իսկ: անկ էր նմայոյլ տարազ նշամարել զազգայնոց անդ եւ զեկեղեցւոյն: (1)

Ոչ ներեն ինձ ժամանակ յաւել Երկարել զնիւթոցն:

(1) Բազում և եփստ կրիւք գրէ Պին. թ. Շ. Սարգսեան զԾէր թ. Խաչկանէ, և մինչ անարգէ զիմաստագոյն բանս կենսագրին, ինքն ի նոյն ընկողի կիրս գլխովին: Տէր թ. Խաչկեան արաբեալ է զայն ամենայն: որ ինչ վայել էր իւրում պաշտօնին, ըստ չափու կարողաւ-

այսքանեօք պարտիք անձին վարկեալ ըստ կարեացս՝
ի պաշտպանութիւն ճշմարտութեան բացատրելով, ի
ցաւ սրտիս ստիպեցայ երրեմն պարսաւանօք գրել
զանանուն հեղինակէ կենսագրութեան Մեսրովբայ,
յաւէտ հետեւելով մարդարէին ակն ընդ ական փոխա-
դարձ խրատու, քան Երկնաւորին վարդապետի ներո-
ղամիտ գաղափարի: Ապաքէն իւ իւիք պաշտպանեսցի
ճշմարտութիւն, թէ ոչ լուսաբանութեամբ դիպացն
եւ ելից նոցա. եւ ըստ որում Մըրբութիւն ձեր բա-
րեհաճեալ (գիտեմ բարի գիտմամբ, եւ ի սէր անմահ
յիշատակի ներհուն քերթողին ազգիս,) եւ աշխատա-
սիրեալ 'ի լոյս ընծայեցեր զհեղինակութիւն անանուն
կենսագրին Մեսրովբայ Դաւթեան թաղեադեանց.
չէ ինչ անճահ ապա ըստ իմ հաւատոց, եթէ ժամանեալ
հայցել ի Սըրբութենէդ զի բարեհաճեալ անօրինեսջիք
տպագրեալ հրատարակել զայս իմ փանաքի գրութիւն
որով փարատեսցին միտք ընթերցողաց յիշեալ կենսա-
գրութեան Մեսրովբայ 'ի բամբասանացն անդր ար-
ձանագրելոց: Տենչալի եւ եթէ՝ զի մի անմեղն զո-
հեցի եւ անանուն կենսագրին վառ անարդար ի սը-
նար զոհին յաղթական ծածանեսցի 'ի տարապարտուց:
Ուստի հարկ համարիմ երեք հարիւր օրինակ գրու-
թեանս տպագրեալ, սոյն իսկ տեսակ տպագրով, որ-
պէս վասն կենսագրութեան ի վեր անդր յիշեցելոց 'ի
կիր արկեալ ի ձեւ փոքրիկ տետրակի, առաքեցի
առ իս աստ: Եթէ Սըրբութիւն ձեր բարեհաճեսցի
կատարել զայս աղերս, չնորհ անձին համարիցիմ աշ-
խատ ձեր, որոյ եւ ծախք չնորհակալութեամբ վճա-
րեցից: Բայց եթէ անճահ վարկցես յանձն առնել զայս

թեանն, բայց թէ ընդէր պարոն Սարգսեան զմեծագոյնս պահանջէ
ի նմանէ և ոչ յեպիսկոպոսէն, որ աչօք իւրովք ետես զանշոք վիճակ
ապագաշահ հաստատութեանց Կալկաթայի և անփոյթ եղեւ, զար-
մանալի է արդարեւ յոյժ:

Յ. Ք. Ա.

իմ խնդիր, ուրեմն հաճեսցի հնարաւոր փութով յայտ-
նել ինձ զայնմանէ:

Եղորին ակնածութեամբ բարեհաճ ընդունելու-
թեան աղերսիցս յուսալով Մնամ, Սրբակրօն Տէր,


Քոյդ խոնարի ծառայ
ՅՈՎԼԱՆՆԵՍ Շ. ՍԱՐԳՍԵԱՆ

Գաղափարի բոթակցութեանց

Յարգոյ Պրե. Յովհանն Յարութիւնեան
'ի Ներկայ

Իմ թանգ Պարոն Յովհանն.

Մին անանուն հեղինակ՝ հանգուցեալ բարեյիշա-
տակ Պրեն. Մեսրովբայ Դաւթեան թաղիադեանցի կե-
նաց պատմութիւնն գրելով, յիշէ զի իբր 1850 թուին
երբ կարգեցաւ նա վարժապետ Զուղայու Ամենա-
փրկչեան Դպրոցին, շատ պատիւ ստացաւ Առաջնոր-
դէն եւ ժողովրդէն, եւ միշտ քիշմիշի եւ նաջափի գի-
նին յանդիմանն ունելով, հեծնելէ ծին պատրաստ,
ամեն օր զբօսանքի երթայր եւ այլն, որով գոռոզա-
ցաւ, հպարտացաւ, մինչ ընդդէմ Առաջնորդին խրոխա
վարվեց, Դպրոցի աշակերտներուն եւս անպակաս ծեծ
ու փէտ տալով զգուեցուց բոլոր ժողովուրդ Զուղայու:
Եւ զի երբեմն պատմես քոյ աշակերտ լինելն 'ի ներքոյ
Պրեն. Մեսրովբի 'ի Զուղա, եւ որ առաջադէմ գտեալ
քեզ կարգեց վերատեսուչ վարուց գեռահասակ աշա-
կերտաց սոյն Ամենափրկչեան դպրոցի. չնորհեալ գը-
րես ինձ արդեօք ստոյդէ զոր պատմաբանն գրէ վասն
Պրեն. Մեսրովբայ գոռոզանալոյն, հպարտանալցն, գի-
նոյն եւ ձիոյն, կամ ամեն օր զբօսանաց հետեւելոյն.
յատկապէս վասն աշակերտացն անպակաս ծեծ ու փէտ
տալոյն, յորմէ անշուշտ քեզ եւս բաժին հասած կը



Եմի, եւ չես մօռացած լինել. յայսահանէ որքան քայ
տեսածն եւ լսածն է այդ ժամանակում. եւ Զուղայու
ժողովրդոց զգացմանէն առ նա, շնորհեալ գիրել ինձ
գոհ եղէ.

Յարգանօք Մնամ
Թանգ Պարոն

Բատալիա 18 Օկտոբր 1886

Քոյդ խոնարհ ծառայ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Շ. ՍԱՐԳՍԵԱՆ

Յարգոյ Պրն. Յովհաննէս Շահնազար Սարգսեան
իմ թանգ Պարոն

Վասն հանգուցեալ Պարոն Մեսրովք վարժապետի
մասին միայն այսքան իմ տեսած կամ գիտացածնայ,
ընթացա Պրն. Մեսրովքի վարժապետ լինելն ըշկոլն
ցընծմանէր, յաւել քան 150 աշակերտք կային, որոց
յաւել պահաս 15 անձինք հասակաւոր Պարնայք քե-
րականութիւն ուսանեն. վեց քահանայք երկու վար-
դապետք եւս. վարժապետ Մեսրովքն իւր լսւա-
գոյն ջանքն գործ դնէր վասն աշակերտաց յառաջա-
նալոյ, եւ յառաջանին, բայց Զուղայեցիք արժէքն չի-
մացան, այդ աղագաւ վարժապետի սիրան սառեց,
հրաժարվեց իւր պաշտօնիցն, վերջն Զուղայեցիք զըդ-
ջացին այդպիսի վարժապետ կորուսանելն:

Վարժապետի մեծ պակասութիւն այդ էր՝ ինգլիզի
պէս թունդ բնութեան տէր անձն էր, անկանոն բան
չէր կարող տեսանել, զոր ինչ որ կայր կուզէր արդա-
րացի լինէր. Որովհետեւ ինքն ուսեալ անձն էր՝ չէր
կարող Զուղայեցւոց գոռող բնութիւն տեսանել, միշտ
ցանկայր ուսեալ անձանց հետ ընկերակցութիւն պա-
հել, այդ է որ Զուղայեցիք յասուկ յարգանք ցոյց

չոռուին վարժապետին. նա եւս հրաժարվեց իւր պաշ-
տօնիցն:

Այդ անտեղի զրպարտութիւնք որ ասեն միշտ հե-
տեւէր իւր զբօսանաց, գինի խմէր, գուռզանէր, եր-
բեք չեմ տեսած կամ լսած :

Ասեն իրր աշակերտաց ծեծ կտայր, երբէք ո՛չ:
Մաստիկ ուահմ ուներ. որ բոլոր աշակերտքն կզգային
առանց ծեծ տալը: Պատահէր ով ոք անհնազանդ
լինէր ծնողաց, կամ սուտ խօսէր, կոչէր, Դելանչին
կշալակէր, երկու ռօտան տայր. նոքա որ անփոյթ
կային ուսանելուց, ծաղրածու մի գլխարկ դնէր նոցա
գլխին եւ ամանչելով միւս անդամ հետեւէին ուսմանցն:

Ես քեռոյս ներքյա՝ Ամբարձին կարդայի, երբ գը-
նացի վարժապետի մօտ, տարաւ այր ու բենի դասն
գձեց. գրաբառից աշխարհաբառ տովորել տվեց. մինչ
2000 բառ տովորելիս ինձ շատ յառաջադէմ գտաւ,
այդ աղագաւ գրքատուն, քաղաքի, եւ գրիչք յանձ-
նեց ինձ որ կառավարեմ:

Որքան սիրէինք վարժապետին՝ յայտնի էր, Պարոնն
եկաւ ՚ի Սինկափոռ եւ կիւանդ լինելով. եօթն ան-
ձինք նորա աշակերտեալք ի Սինկափոռ էինք, ժողովք
կազմելով վերջաւորեցինք իւրաքանչիւրս ամսեն Ցան
մառչել տալ, եւ վարժապետին առաքել առ Պինանգ,
որ անդ առողջանայ: Զընդունեց եւ ասաց, Ղուզում,
ես իմ զաւակացի պիտի դրամ ստանամ, ո՛չ բնաւ. եւ
չստացաւ. եթէ մեք ծեծ ու փէտ լինինք կերած, այդ
առաջարկութիւնն չէինք անել. այսու պիտի իմանաս
որ մենք սիրէինք մեր վարժապետին: Այսքանս բաւ է,
եթէ կամենամ գրել թուղթս շատ կերկարի. ուստի
կնքեմ Ողջունիւս:

Եւ Մնամ

Թանգ Պարոն

Քոյդ հաւասարի

ՅՈՎՀԱՆՆ ՍԱՐԳՍԵԱՆ

Թանգ Պարոն

Քոյդ հաւասարի

ՅՈՎՀԱՆՆ ՍԱՐԳՍԵԱՆ

Յարգոյ Պարոն Մկրտիչ Յ. Պետրոսեան

՚ի Ներկայ

Թանգ Պարոն.

Ի մօտոյ ընկալայ ՚ի բարեկամէ ումեքէ գրքոյի մի տպագրեալ ՚ի կ. Պոլիս, (¹) որ կոչի կենսագրութիւն Մեսրովայ Դաւթեան Թաղիադեանց, որոյ անանուն հեղինակ գրէ, զի իրը յամի 1850 ՚ի ժամանել երանելոյն Մեսրովայ առ Զուղա, մեծարանօք ընկալեալ ՚ի Սրբազն Առաջնորդէն անդ. կարգեցաւ վարժապետ Ամենափրկչեան կոչեցեալ դպրոցին ՚ի Զուղա. եւ յաւելու զնմանէ այսպէս « համադամ սեղան եւ Քիշմիշ ու Նաջափի գինին միշտ առջեւը, ձին պատրաստ հեծնելու եւ ամեն օր զբօսանքի երթալու եւ այլն, ասոնք ամենքը օր ըստ օրէ գոռոզացուցին հպարտացուցին զինքը, մինչեւ այնքան որ սկսաւ խրոխտալ թէ Եպիսկոպոսին եւ թէ Զուղայի հասարակութեան վերայ. դպրոցի աշակերտներուն եւս անպակաս ծեծու փէտ տալով զրզուեցուց բալոր ժողովուրդն, եւ ամենքն երես դարձուցին իրմէ»: Եւ զի լսեմ Յարգութիւնդ աշակերտեցեր յոտս երանելոյն Մեսրովայ ի սոյն Ամենափրկչեան դպրոցի ՚ի Զուղա, եւ յետ ելանելոյ նորա անդրէն, մնացեր ի Զուղա ընդ երկար ամս, ինդրեմ ՚ի պաշտպանութիւն ճշմարտութեան, զոր ականատես լեալ, եւ ի ծերոց լուեալ հաճեսջիր ծանուցանել. որով եւ գոհունակ կացուցես

Թանգ Պարոն

Բատուեա 2 Նովէմբր 1886

Քոյդ խոնարի ծառայ

ՅՈՎՀԱՆՆԷՍ Շ. ՍԱՐԳՍԵԱՆ

Յարգոյ Պարոն Յովհիաննէս Շ. Սարգսեան

՚ի Ներկայ

Թանգ Պարոն.

Ամսոյս Զին թուով առմսակդ ստացեալ եմ ՚ի ժամու, եւ զնիւթոցն ՚ի միտ առեալ: Որ հարցանես ինձ ծանօթութիւն առաջ վերաբերելի յաւերժայիշատակ հանգուցեալ Պրն. Մեսրով Դ. Թաղիադեանց, երբեմն վարժապետ Սամեանց Ամենափրկչեան դպրոցի հաստատեալ ՚ի 1854 ամի. ոչ 1850 որ գրէ անանուն հեղինակ տետրակին կենսագրութեան յիշեալ Պրն. Մեսրովի տպագրեալ ՚ի կ. Պոլիս. զի հանգուցեալ Պրն. Գրիգոր Սամեանն հիմնադիր դպրոցին վախճան-լեալ է ՚ի 1855 ամի ՚ի Մագրաս, եւ կտակաւ աւանդեալ էր գումար քսան հազար ռուփեաց, որոյ եկամուգն պարտ էր շարունակել դպրոցն, համեմատ դաշնոց եւ կարգադրութեան զոր ինքն յիշատակեալ էր ՚ի կտակի. իրաւի ես աշակերտեցի յիշեալ դպրատան յայնմ ժամանակի, այլ ի մասաղ հասակի, զի հազիւ սկզբունք գրավարժութեան ուսանէի, եւ որքան այն ժամանակեայ, հասակ եւ յիշողութիւն ներէ, եւ որքան ժամանակ Զուղայ էի եւ յետոյ այլուր, լուեալ եմ ի բազմաց զի նա էր յարմար պաշտօնեայ վարժապետութեան, եւ մի ՚ի գիտնական անձանց ազգիս որ տարաբախտապէս փոքրաթիւ են, սորին գիտնականութեան համբաւն արդէն կայ դրոշմեալ յէջս պատմագրաց մերոց: Վասն համագամ սեղանոյ քիշմիշ եւ նաջափի գինոյ եւ ձին պատրաստ լինելոյ զբօսանք զնալոյ եւայն, որ գրէ հեղինակ տետրակի, առ այդ չունիմ ծանօթութիւն ինչ, զի ոչ ընկերակից, ոչ համադամ կերակրոյ սեղանակից եւ ոչ գինոյ բաժանորդ

(¹) Գրքոյն տպագրեալ է ի Տիգիս, և ոչ ի Պոլիս:

էի նմա . այլ ինձ թուի անանուն հեղինակն թէեւ քօ-
դով ծածկեալ , այլ լեալ է նմա սեղանակից , եւ գինոյն
բաժանորդ , որոց անուանքն որոշաբար յիշէ :

Դպրոցի աշակերտաց անպակաս ծեծ ու փետ տալով
զգուեցուց ժողովուրդն , զոր գրէ հեղինակն , սորա մա-
սին այս է իմ վկայութիւնն , որ թէեւ ըստ այն ժամա-
նակեայ սովորութեան կայր դպրոցում գելարան կամ
փալաղան եւ փայտ եւ այլ տեսակ պատիժ , այլ վասն
ստահակ եւ խեռ աշակերտաց , որ երբեմն գործ դը-
նէին , այլ ոչ մշտապէս եւ ոչ չափազանց . քանզի եթէ
այդ պիսի խստութիւն լինէր՝ զիարդ կարելի էր վա-
ռել զիսանդ ուսումնասիրութեան , որ յայնմ ժամա-
նակի գրաւեալ էր զսիրտ մերազանց ջուղայու , ուր
ոչ միայն մանկունք այլ եւ երիցունք եւ մինչ անգամ
ամուսնացեալ անձինք դային դպրոց ուսանել զգրա-
կանութիւն եւ արհեստ քերականութեան :

Հեղինակ տետրակի որ գրէ՝ « յիշեալ բարիքն վա-
յելսով գուռզացուցին հպարտացուցին զինքն մինչեւ
այնքան որ սկսաւ խրոխտալ թէ եպիսկոպոսին եւ թէ
Զուղայեցի հասարակութեան վերայ , եւ զզուեցան
բոլոր ժողովուրդքն եւ ամենքն երես դարձուցին
իրմէ . » սորա մասին ես չկարեմ ճիշդ վկայութիւն տալ
ինչ էր շարժառիթ անհամաձայնութեան նորա եւ
եպիսկոպոսի կամ ժողովրդոց մէջ , որ պարտաւորեցաւ
պաշտօնն թողնել եւ գնալ . այլ ըստ ջուղայու պատ-
մութեան հեղինակեալ 'ի բազմաշխատ Պրն . Յարու-
թիւն թ . Տէր Յովհանէ , երբեմն ատենադպիր Սրբոյ
վանացն Ամենափրկչի , տապագրեալ 'ի Զուղա ի 1880
ամի հատոր Բ . յէջ 256 գրէ այսպէս . « Յամի 1854 'ի
20 Փետրվարի ըստ հասարակաց ժողովոյ եղելոյ 'ի
ջուղայ կացուցան գործակալք եւ կառավարչիք
Սամեան Ամենափրկչեան դպրոցի , Պարոնայք Մնացա-
կան Ստեփաննոսեան . Դեւոնդ Յ . Աւաքեան , Եղիս
Յովհաննէսեան եւ Յովհաննէս Տէր Շուկասեան , եւ

առաջին վարժապետ այնմ եղեւ ամիսս ինչ Յակովոս
յաջորդ եւ ծայրագոյն վարդապետն . իսկ յետ քանի
ամսոց գիտնական Պրն . Մեսրովք Դ . Թաղիադեանց ,
ըստ հրաւիրմանց Սրբազան Յովհաննէս Բ . Առաջնորդի ,
ի Ս . Էջմիածնէ եկն , եւ եղեւ վարժապետ այնմիկ
դպրոցի , յորում ժամանակի ուժուուն աշակերտք հա-
ւաքեցան անդր . զոր դասակարգելով ըստ բարեկար-
գութեան , զնորահամբական յանձն արար դասատուաց ,
եւ զչափահասն ինքն ստացաւ յաշակերտութիւն :
Երկու ամ միայն եկաց նա վարժապետ այնմիկ դպրո-
ցին , եւ յընթացս սուղ ժամանակին այնմիկ բազում
մանկունք ըլուսաւորեցան ի գրականութեան ըստ իւ-
րաքանչիւր կարեաց . այլ Պրն . Մեսրովք վարժապետն
(որոյ բնաւորութեանն ընդաբոյս իմն է ոչ համբերա-
տար եւ միաշաւիղ մնալ յինչ եւ իցէ գործողութեան ,
այլ սիրէ միշտ զնորանոր տիպս եւ զիոփոխմունս պա-
րագայից ինքեան յանձն եղեալ գործոյ) , ոչ մնաց ի
պաշտօնի վարժապետութեան այնորիկ . ուստի դպրո-
ցըն , յետ մեկնելոյ նորա , ոչ եւս մնաց ի շարունակ
հաստատութեան , թէպէտ կառավարեցաւ առժամա-
նակ դասատուութեամբ Գէորգ վարդապետի Տէր Յով-
հաննէսեան , Գէորգայ Յովհէփեան , Տէր Աւետիս Տէր
Ղազարեան , եւ Տէր Ստեփաննոս Յարութիւնեան ,
այլ ոչ ընդ երկար պահելով զայն շարունակութիւն
փակեցաւ այն յամի 1857 : »

Սոյն պատմութիւն ինձ եւս հաւանական թուի ,
զի գոլով նորա ատենադպիր վանացն , նախ քան սո-
րա մասին գրելոյ ' պարտ էր կամ ծանօթութիւն
գտանել վանաց գրադարանէն որ ունէր 'ի ձեռին ,
եւ կամ այն ժամանակեայ անձանցէ որ ծանօթ էին
նորա վարուց բարուց եւ այլ հանգամանացն : Վերջա-
ւորելով զայն բացայայտութիւն զոր ըստ կարեաց
գրեցի . զոր ինչ տեսեալ էի աչօք , զոր ըստեալ ա-
կանջօք , եւ զոր դատեալ ըստ կարեաց , եթէ կան

ի սմա թերութիւն, սիալութիւն եւ ոչ ուղիղ դա-
տողութիւն, նախապէս ներումն խնդրեմ:

Մնամ

Յարգելի Պարոն

Բարակա 5 Նովեմբր 1886

Քոյդ խոնարհ ծառայ

Ա. Յ. ԹԵՏՐՈՍԵԱՆ

Ահաւասիկ, պատասխան մեր Յ. Ա.

Կ. Դոլիս—Բերա 10/22 Փետրվար 1887

Ազնիւ եւ սիրելի համազգի մեր Պարոն Յովհաննէս
Շահնազար Սարգիսեան ի Պադավիա—Հնդկաց.

Ազնիւ Պարոն.

Ախորժ հաճութեամբ ընկալայ զնորհեալն ի ձէնջ
թուղթ բազմահատոր, թուեալ ի 25 նոյեմբերի 1886.
որ եհաս ի ձեռս իմ ի 4/16 ֆետրվարի տարւոյս, եւ
մինչ զարմացեալ էի թէ ընդէ՞ր յապազումն աւելի քան
երկուց ամսոց. նշարեցի ի վերայ պահարանի նամա-
կին զդրոշմ թղթատար տանն Պադավիոյ՝ 4 յունվար
1887 թուականի, եւ վերահասու եղէ զի անագան
ուրեմն յանձնեալ էր ձեր զթուղթն՝ թերեւս յետ
առաջի առնելոյ զայն հետազոտիչ ոմանց:

Նախապէս՝ պատիւ համարիմ յայտնել ձեզ զիմ
չնորհակալիս զի բարեհաճեցայք պատուել զանարժանս
պատուական գրութեամբ ձերով, եւ յայտնել զսիրելի
անձնաւորութիւն ձեր, զորմէ ընթերցեալն էի ի
թերթս «Ազգասէր» լրագրին Կալկաթայի յառաջ քան
զամս երեսուն:

Նոյնպէս ուրախ եղէ յոյժ, զի գրութեամբոդ այդ-
ուիկ յայտ առնէք, զի յետ այնքան ամաց աշակեր-
տութեան Ձեր յոտս մեծ վարժապետին Մեսրովայ
Դ. Թաղիադեանց, եւ գոլով զբաղեալ ի բազմազբազ
գործս տուրեւասիկ շահավաճառութեան, ոչ միայն
զքաղցր յիշատակ եւ զսէր երախտագիտական անմո-
ւաց ունիք ի սրաի առ Ռւսուցիչ ձեր ուսումնապանծ,
այլ եւ իբրու հանապազօր հետեւող գրականութեան՝
գողտրիկ իմն շարագրութեամբ գրէք զլեզու եւ զբար-
բառ Աստուածախօս մերոց Հայրենեաց ի հեռաւոր

յօտարութեան ձերում այդմիկ, զորպիսիս հազուագիւտ է եւ աստ ի միջի մերում այդքանի յառաջադիմութիւն ի գրոց մեր բարբառ։ Նմանօրինակ ուրախալի եղեւ ինձ և նիւթ գրութեան ձերում, որով զհաճոյականն գործէիք սրտի իմոց եւ մոտաց, սրբագրելով զանախորժ հանգամանս բարուց բարեյիշատակ Մ. Դ. Թաղիադեանի՝ յիշատակեալս ի կենսագրութեան նորին՝ խմբագրելցն յինէն, եւ զորս ճշմարտութեամբ ասեմ բազում տհաճութեամբ եւ յակամայս զետեղեալ էի, չունելով զայլ աղբիւր պատմութեան, քան զոր ի ձեռս իմ անկեալ էր «Արարեալ յումեմնէ ի կալկաթա յամին 1870»։

Պատմեցից ձեզ զայդ պարագայիւք աներկեւան։

Որպէս յայտ է ի սեպհական բանից իմոց ի կենսագրութեանն, ես ի մանկութենէ սիրահար եղեալ էի անզուգական հեղինակութեանց թաղիադեանի, վասն որոյ եւ հետզհետէ գամագիւտ լեալ հաւաքման տպագրեալ մատենից նորին, որպէս եւ բաժանորդութեամբ «Ազգասէր» լրագրին, եւ այսու ստացեալ զանհամեմատ համակրանս յանձն եւ ի գործ առնն գիտնականի, իղձ էր ի բազում ժամանակս լսել եւ տեսանել զկենսագրութիւն նորին, մանաւանդ ի բազմաթիւ աշեկերտաց նորին, իրբեւ Արձանական անմոռաց յիշատակի այնպիսոյ վարժապետի եւ քերթողի։

Այլ սակայն ընդ երկար վրիպեալ ի յուսոյ, մինչդեռ ոչ զայնակիսիս զմտաւ ածել կարէ ի յերեսաց յախուռն զբաղմանց եւ վշտաց. եւ ահա յաւուր միում հասանէր ի ձեռս իմ ծրար մի թղթոց, յորում եւ կենսագրութիւն Մ. Դ. Թաղիադեանի, խնդրանօք առաքելոյ զայն անյապաղ ի թիֆլիս առ բարեկամոմն։ Նորոգեցան յիս ներքին թելադրութիւնք ըղձանաց գրել զվարս Հեղինակին եւ զմատենագրութեանց նորին. ուստի եւ անյապաղ ընդօրինակեալ զայն՝ առաքեցի ի թիֆլիս. բայց տեսեալ եւ ընթերցեալ ոչ

սակաւ անհեթեթ բանս ի գրչութեանն հակառակ իմոց կարծեաց եւ ըմբռնմանց՝ շւարեցայ, եւ սկսայ մասձել: Կասկածէի, մի գուցէ բարեկամն թիֆլիսունոյնութեամբ տայցէ հրատարակութեան ի լրագիրս տեղւոյն, վասն որոյ փութացի ծանուցանել՝ թէ զկենսագրութիւն թաղիադեանի պատրաստեալ եմ շարադասել հանդերձ յաւելուածովք տեղեկութեանց առձեղ հասեալ գրչութեանն. եւ նորա հաւանեալ հարդեալ էր ինձ եւ զքանի մի տեղեկութիւնս։

Ապա ձեռնարկեալ ի խմբագրութիւն կենսագրութեանն, ըստ որում (որպէս ասացի), չունէի այլ աղբիւր տեղեկութեան ի Հնդկաստանէ կամի Պարսկաստանէ, եւ ըստ որում հակառակ իմոց գաղափարաց էին բանք կենսագրողին Կալկաթայու. խորհեցայ զգրութիւն նորին առաջնորդ կալնուլ ինձ, եւ ի վերայ բանից նորին առանձինն յաւելուլ զիմ Տեսութիւնս, յայտնելով զմխալանս ինչ ինչ պատմութեանց նորին եւ կարծեաց, եւ ի վերայ աշտանակի կացուցանել զարժէս լրւսափայլ հեղինակութեանց եւ նոյն իսկ դսրովեալ անձնաւորութեանն Մեսրովբայ։

Զապացոյց ասսացելոց ունիք գտանելի կենսագրութեան այնմիկ, զորս գուք եւս խոստովանիք ի գրութեան ձերում, բայց որովհետեւ ընդ նմին եւ քարընկէց առ իս լինիք թէ՝ «աղճատաբանութիւն (կենսագրողին Կալկաթայի) ի շնորհս ձերդ խոհական աշխատասիրութեան ի լցոս ընծայի»⁽¹⁾ յաւելում ասել, ոչ ոք ունի իրաւունս մեղադրանս ածել ի վերայ իմ. զի չի ես կենակից եւ բնակակից եղեալ եւ աշակերտեալ թաղիադեանի, եւ ոչ իսկ տեսեալ զնա. նա՝ որ գրէր զվարս եւ զմանրակրկիտ հանգամանս բարուց նորա, ցուցանէր զինքն ժամանակս յոլովս կենակցեալ

(1) Զայս պարբերութիւն բանից ի բաց չանել և չնջել հրամայեաց Պրն. Յովհ. Շ. Սարգսիսեան երկրորդ նամակաւ իւրով առ իս, որ ի 29 Զուլոյի (17 Յուլիս) 1887:

նմին եւ ուսեալ եւ հետազօտեալ զկեանս նորա. բայց եւ այնպէս՝ չեղէ ես համամիտ նմին, եւ ջրեցի եւ ջնջեցի զնկարագրութիւն նորին, որում վկայէ ինձ գեր. Հ. ղեւոնդ Վ. Ալիշան մեծանուն Հեղինակն վենետկոյ՝ գրելով առ իս այս օրինակ.

«Մի յերիցագոյն եւ նշանագոյն գրչաց է գարուս յաղգիս (Մ. Դ. Թաղիալեանց) որ եթէ կարէր նախագուշակել անբաւ չնորհս ունէր վերագրել վերանորոգովիդ զիշատակ իւր, թերեւս առաւել քան զիւր եւ զիմ կարծիս մեծացուցանելով:» Զայս գրէր ինձ մեծանուն վարդապետն յանցեալ ամի ընթեռնլով զկենսագրութիւնն:

Թոյլ տուք ինձ, աղաչեմ, Ազնիւ Պարոն, համարձակութեամբ ասել, թէ արդարեւ արժանի մեղադրանաց են նոքա, որք բնակակից եղեալ նմին եւ աշակերտեալ, ոչինչ իւիք մոտարերեցին մեծարոյ առնել զյիշատակ նորին երախտագիտական զգացմամբ...: Սհամ բոլորեցան ամք երեսուն, յորմէ հետէ վախճանեալ է նա. ով ոք շարժեաց զձեռն ի գրիչ եւ յայտնեաց վերախտապարտութիւն իւր գրելով զազգօղուտ կենաց նորին զբարի բարի հանգամանս. ով ոք ի բազմաթիւ աշակերտաց նորա թերեւս այժմ ի մեծի վաճառաշահութեան համբաւելոց, զհետ պնդեցաւ որոնել, գտանել եւ ի լյս ածել զծեռագիր հեղինակութիւնն նորին, զորոց բազմիցս ակնարկեալ է իմ ի կենսագրութեան, եւ արձան յիշատակի կանգնել մեծիմաստ Քերթողին: Ուր են երկրորդ հատորք Պատմութեանց Հնդկաստանի, Պարսից, Ճանապարհութիւնն ի Հայաստան, ուր են Համբիսաւանն փորձանաց, Երեւան փորկեալն, Արայն զեղեցիկ, եւ Թանգարանն Թաղիսաւանց, ուր են, ուր են, յոր անկիւնո վոշոց ցեցակեր լինին...:

Ես ի հեռաստանէ աստի ոչինչ կարող եմ գիտել ինչ զսոցանէ, բայց աշակերտք բարեյիշատակ վարժա-

պետին գիտեն, եւ ճանաչեն եւ իմանան, եւ պարտին գիտել եւ իմանալ, եւ ոչ միայն գիտել, այլ եւ յարդիւնս ածել զվաստակս Հայրենասիրին յօգուտ ազգային գրականութեան:

Ես այսուհետեւ, Ազնիւ Պարոն, բարերազդ համարիմ զանձն իմ, զի ծանեայ զձեզ, գիտացի զձեզ իրեւ առաջնակարգ յաշակերտեալս թաղիադեանի, եւ երախտապարտ նմին, եւ նախանձաւոր անմահ պարծանաց նորին. այսուհետեւ օձիք ձեր կախեալ կան ի ձեռաց իմոց. ի ձէնջ պահանջեմ, ի ձէնջ խնդրեմ, աղաչեմ եւ պաղատիմ, գործովք եւ արդեամբք անմահացուցանել զյիշատակ երախտագիտութեան ձեռում, գտանելով եւ ի ձեռս բերելով, եւ ի լյս աբազրութեան հանելով զբազմավաստակ հեղինակութիւնս սիրելի վարժապետին ձերոյ եւ իմ Մենտորի, որ ի տղայ տիրոց սիրեցի եւ յարգեցի զնա:

Ի հաւաստիս սիրոյ իմոց առ հանգուցեալ ազգանուէր Հեղինակն, բոլորով սրտիւ յօժարիմ, Ազնիւ պարոն, տալ ի տպագրութիւն զդիտողագիր ձեր. բայց այնու պայմանաւ, զի անփոփոխ պահելով զգըրութիւն ձեր. արտօնեսջիք ինձ ի վերայ ինչ ինչ պարագայից դիտողութեանց ձերոց, առանձինն յայտնել զիմ տեսութիւնս համառօտակի, որպէս արարեանի կենսագրութեան. եւ այս ոչ եթէ արհամարհալ նաց սակս, քան լիցի, այլ վասն յայտնի առնելոյ զիմ կարծիս, յորս չկարեմ համաձայնիլ ձեզ: Դուք ի դիտողագրի ձերում զիծեցուցիչ բանիւք պարսաւէք եւ անարգէք զջէր Յովհ. Խաչկեան. թերեւս դուք իրաւունս համարիք ձեզ այնպիսի կտամբութեամբ խօսիլ ի վերայ նորա, վասն որոյ որպէս գրեալդ էք, այնպէս անփոփոխ պահել խոստանամ, բայց անհնարին է ինձ լուռութեամբ իմով համաձայն գտանիլ կարծեաց ձերոց եւ ստգտանաց:

Ես ճանաչեմ զնա ի բազում ամաց հետէ, իրեւ

օրինապահ ՚թահանայ , եւ նախանձախնդիր կարգաց եւ կանոնաց Առաքելական Եկեղեցւոյ Հայաստանեայց . եւ այնչափ անվեհեր վառեալի նախանձիւր , մինչեւ դիմագրաւ լինել եւ կարծեալ սեանց Եկեղեցւոյ , Եպիսկոպոսաց ասեմ , որք կարծեն զինքեանս իշխան լինելի քակել եւ ի քանդել զցանկ հայրենի ըստ համոյից իւրեանց : (1)

Դուք , Ազնիւ պարոն , կարէք խղճիւ ձերով վկայել , թէ Տէր Յովէ . Խաչկեան վասն մոլորութեան իւրոյ ի հաւատու , եւ վասն անբարոյական վարուց իւրոց , կամ վասն չեղելոյն յօրինաց Ո . Եկեղեցւոյ բանադրեցաւ ի Գրիգորիս Եպիսկոպոսէ Նոր-Զուղայու , կամ ի խնդիր եղեն նախորդք սորա ընդ բանիւք արկանել զնա : Կարացին սոքա ցուցանել զայսպիսի պատճառս դադարեցուցանելոյ զնա ի քահանայական պաշտօնէն , բայց եթէ լոկ զանհնապանդութիւն նորին անիրաւ հրամանաց իւրեանց : Ընդէր միաբանեցաւ Եպիսկոպոսդ ընդ աշխարհականի ուրուք Եկեղեցպան կարգելց Եկեղեցւոյն կալկաթայի , որ յանդգնի ինքնին կարձել զպաշտամունս Եկեղեցւոյ ինքնակամ տնօրինել զամենայն ինչ Եկեղեցական , եւ ըստ կամաց իւրոց ջնջել եւ վաճառել զկտակս բարեպաշտ նախնեաց , եւ ընդ բռամք ածել զամենայն ինչ Եկեղեցպատկան . . . վասն զի լաւ համարեցաւ Եպիսկոպոսդ պարաբել զքսակ իւր համաձայնելով Եկեղեցպանին , քան լսել արդարացի բողոքանաց Տ . Յաչկեանի . ուստի եւ հարկ էր լսեցուցանել զնա իսպառ , արտաքսելով յԵկեղեցւոյ զայնպիսի քահանայ ոք , որ յիսուն ամ անբասիր ծառայեալ է Եկեղեցւոյ՝ ըստ անժըստելի վկայութեանց հոգելոյս Թաղիալեանի իպազմաթերթ էջու և Ազգասէր »ի իւրում :

(1) Յայտնի է զի ոչ վասն ամենոյն Եպիսկոպոսաց է բանա . եթէ չինէին բացառութիւնք , յայնժամ յուսահատական լինէր վիճակ կառավարութեան Եկեղեցւոյ մերում սրբոյ :

Ես ոչ յաւակնիմ ասել , թէ Տ . Յ . Խաչկեան անմեղէ իսպառ , չիք ոք առանց մեղաց բաց յԱստուծոյ . կամ զայրացկոտ եւ կամ խստաբարոյ , բայց միթէ մարդկօրէն թերութեամբքս այսոքիւկ՝ չեղեւ նա օգտակար Եկեղեցւոյ Հայոց Հընդկաստանեայց իւրով հոգեշահ քարոզութեամբք յառաջնին եւ յԵկեղեցւոյ , բանիւք եւ գրովք ի սփիռոս աշխարհի տարածելովք : Մեք այնպէս գիտեմք , թէ յետ ժիր Մշակաց այգւոյն գրականութեան Հայոց Ավղալեանի եւ Թաղիալեանի , ոչ ոք յաշխարհականաց կամ յԵկեղեցականաց այնչափ առաքինացաւ քան զՏ . Յ . Խաչկեան , ի ջան եւ ի վաստակ անարատ պահելոյ զազդութիւն եւ զկրօն Հայոց հրատարակութեամբ գրոց , զորս առաջի աչաց ունիմք : Եւ , այսպիսի այրմատնի անիրաւ կապանաց , եւ զորպիսի կապանս արժանաւոր նմին դատէք եւ դուք :

Դուք ազատ էք , Ազնիւ պարոն , ի կարծիս ձեր , որպէս եւ մեք ի մերումս համոզման , ուրեմն այսու ազատութեամբ եթէ համեսջիք , յօժարակամ յանձն առնում կատարել զհրաման ձեր , տալով տպագրութեան զԴիտողագիր ձեր . որոյ վասն խօսեցեալ ընդ ձարտար տպագրապետի , որոշեցաւ գին տպագրութեան վասն 500 օրինակաց կազմով հանդերձ եօթն ոսկի Անգղիական , յար եւ նման կենսագրութեան Տետրակին , զի կարելի լիցի ինձդրողաց ի միասին կազմել եւ պահել ի գրատան :

Ապաքէն եթէ ընդունելի թուիցի առաջի ձեր որոշումնս այս , համեցարուք տալ զպատասխան ձեր այս , կամ ոչ , եւ ըստ այնմառաքել զյատկացեալ գումարն ի վաղ ընդ փոյթ տպագրութիւն գործոյն : իսկ եթէ անհաւան իսկ գտանիցիք պայմանացս , ինդրեմ զի մի լիցի սա պատճառ ընդհատան նորով սկսեալ բարեկամութեան մերում եւ թղթակցութեան . քանզի սիրելի եղեն ինձ սկզբունք ձեր եւ զդայմունք ,

Եւ յաւէտ սիրելի է ինձ խօսիլ ընդ աշակերտի իմ սիրեցեալ թաղիալեանի, եւ լսել 'ի նմանէ զնորանորս եւ զանյայտ մնացեալ պարագայս կենաց նորա եւ հեղինակութեանց որպէս նաեւ զվիճակէ մերոց համազգեաց հեռագոյն աշխարհիդ, թէ քանի՞ տունք են այժմ 'ի Պաղավիս եւ կամ 'ի սահմանս նորա, քանի՞ եկեղեցիք եւ քանի՞ քահանայք եւ զի՞նչ անուանք նոցա. եւ կամ քանի՞ թիւք ժողովրդոց. եւ թէ՝ ուսումն Հայերէնի շարունակի՞ ի նոր սերնդեան ազգիս, այլվքն հանդերձ:

Ընկալարուք աղաչեմ, Ազնիւ Պարոն, ընդ իմոյ համակրալից ողջունի եւ օրհնութեան, առ ձեզ եւ առ ընտանիսդ, եւ զմի (Ընդարձակ) Օրացոյց ամանորիս, նուէր դուզնաքեայ իմս անչափ սիրոյ առ ձերդ ազնուութիւն, որոյ եմ եւ մնամ

Աղօրանուէր ծառալ ի Փրիսոս
ՅՈՎԱՆՆԻՍ ՔՀ. ՄԿՐԵԱՆ

Բա աւիա 20 Զուլայի 1887

Մրբակրօն Խաչակիր Աւագ Քահանայ Տեառն Յովհաննու Կ. Մկրեան

'ի Կ. Պոլիս

Մրբակրօն Տէր.

Պատիւ համարիմ խոստովանիլ զընդունելութիւն չորհեալ 'ի ձէնջ նամակի թուեալ 10/22 Փետրվարի անցելոյ, որոյ իմաստից խելամուտ լեալ, ուրախ եմ ընդ լուր ողջութեան անձնդ, ներել խնդրեմ յապահման պատասխանոյս պատճառեալ 'ի բազմազբաղ գործոց:

Իրաւամբ մտաբերես զմեղադրելի զանցառութենէ բազմաթիւ աշակերտաց Մեսրովբայ, որոց ոչ ոք ցարդ շարժեաց զձեռն 'ի գրիչ յայտնել զերախտապարտութիւն իւր՝ գրելով զազդաօդուտ կենաց նորին զբարի բարի հանգամանս, այլ զի բազմաց աշակերտաց երանելոյն վիճակեցաւ կալ յօտարութեան 'ի Հնդիկս՝ դժուարին էր նոցա հաւաքել մանրամասն տեղեկութիւն զամբողջ կենցաղոյ հանգուցելոյն առ 'ի յօրինեալ ըստ կարգի կազմել զարժանի կենսագրութիւն քերթողին. որոց տեղեկութիւն հանգամանաց կենցաղոյ նորա չչը առաւել քան զոր կարճ եւ վճիտ նկարեաց մտերիմ բարեկամ եւ կենակից հանգուցելոյն Պրն. Թագէոս Խ. Աւետումեան 'ի կալկաթայամի 1858: Հմտագունից եւեթ էր անկ եւ որոց հանապազօր 'ի գրականութիւն Հայ լեզուի վարժեալ՝ ձեռն արկանել 'ի ճառ զվարուց եւ զանձնուրաց աշխատանաց տաղանդաւոր քերթողին ազգիս: Պատկառիմ պարծել զի թէպէտ յաւերժայիշատակ ուսուցիչն Մեսրովը եւ զիս 'ի տիս պատանեկութեան արժանի կարգեաց առաջին մրցանակի վասն Հայկաբանութեան, այլ զի յոլով ամոց հետէ լքեալ թողի զընթերցանութիւն կամ գրութիւն Հայ լեզուի, զարդիս դժուարանամ՝ գայթ 'ի գայթ շարադրել զիմաստ մուաց, մինչ յառաջն գիւրեաւ զէջս լնուի: Գոհ եմ եւ ոչ սակաւ քաջալերիմ ընդ ջատագովութիւնս Սրբութեանդ վասն փանաքի գրութեանս 'ի բարբառ Աստուածախոս մերոց հայրենեաց. սակայն ցաւ է ինձ զի սչմարթացայ ըստ արժանւոյն ընդարձակել 'ի պաշտպանութիւն յիշատակի բազմաշխատ քերթողին, զոր ամոց հետէ մեծարեալ տենչալի էր ինձ 'ի արիտուր երախտեաց վարժապետին ազգիս եւ իմ՝ որոնեալ 'ի Պարակաստան եւ 'ի Հնդիկս գտանել եւ 'ի լոյս ընծայել զձեռագիր հեղինակութիւնս նորա, որով եւ կանգնել արժանի արձան անմահ յիշատակի անզոյգ

քերթողին . այլ 'ի դերեւ ելին ցարդ աշխատութիւնք իմ յայդ վախճան , այլ չեւ վհատեալ թերեւս ջանամ գրամական փոխարինութեամբ զեւ հնարիցն գտանել : Ի սպան վախճան եւ Սրբութիւն ձեր հատարիմ սիրով գամագիւտ լեալ ճշմարիտ բացատրութեամբ արտայայտէք 'ի Տեսութեան ձեր 'ի կենսագրութեան Մեսորվայ , զանզուգական ձիրս մտաց եւ զդժրազդ հանգամանս կենցաղոյ քերթողին . որով եւ զիս չնորհապարտ կարգէք յաւիտեան :

Սրդար նշմարէք զի կշտամբանօք գրեցի 'ի դիտողագրիս եւ իրաւունս համարեցի ստատանօք խօսիլ զՏէր Յովհաննիսէ Խաչկեան , զորմէ խոստովանեցայ իսկ 'ի վերջաբանութեան սոյն գրութեան , զի գըրգռեալ 'ի պարսաւագէտ եւ անարգիշ բանից 'ի կենսարութեան Մեսորվայ , որոյ տարազ գրութեան ակներեւ կարգէր գհեղինակն , ստիպեցայ ընդդէմ բնաւորութեանս փոխադարձ պարսաւել զհեղինակն ճոռմաբան , եւ հետեւելով բանից իսկ նորա գրեցի «իրաւամք» արգելեալ : Քաջ ճանաչեմ զՍրբակրօն Տէր Յովհաննիսէ Խաչկեան , որ մտերիմ բարեկամ եւ կենակից էր հանգուցեալ մօր իմոյ 'ի Զուզա , որ եւ զարդիս յութսնամենի կրէ յանձին զնախանձայուզութիւն երիտասարդական , թարց կղերական ներողամիտ հեղութեան կամ ծերունական անվրդով կշռադատութեան : Զեմ թնաւ հաւատարիմ կամակոր յաւակնութեան Եպիսկոպոսաց տառապեալ աղջիս , եւ ոչ յանդրդիմ դատաւոր հանդիսանալ գժառութեանցն 'ի մէջ կղերականաց : Յարգէի միշտ զՏէր Յովհաննիս Խաչկեան վասն անխոնջ աշխատասիրութեանն , եւ աշխուժութեան մտացն , եւ իրը յաւարտ անցեալ 1880 ամի այցելեալ նմա 'ի Կալկաթա՝ ցաւալի էր ինձ տեսանել զնա յանշուք վիճակին . ուստի 'ի դառնալ իմ անդրէն յարդոր եղէ Պատուելի համազգեաց աստանօր՝ ուղղել նամակ 'ի դիմաց հանուր աղջայնոց 'ի

Ճաւա առ Սրբազան Գրիգորիս Եպիսկոպոսն 'ի Նոր Զուզա , միջնորդելով առ ի լուծանել զբանադրամն ծերունազարդ քահանային , որ եւ կատարեցաւ 'ի ձեռն Վարչութեան ազգային հաստատութեանց Ճաւա թուով 3 Օկտոբր 1881 որոյ գաղափար ծրաբեմ 'ի սմա(1) , որում 'ի պատուսիսանի հաւանեցաւ Սրբազան Եպիսկոպոսն կամաց մեր՝ պայմանելով զի բանագրեալ քահանայն զղացեալ 'ի բանիցն հայհանաց գրելոց առ Եպիսկոպոսն , ներել խնդրեսցէ յանցանացն . ուր եւ 'ի հանգ ել ի մէնջ այս խնդիր :

Հաճութեամբ ընթերցայ զջամագով բանս Սրբութեանդ 'ի գովեստ Տէր Յովհաննու Խաչկեան , յորմէ գրես 'ի ջան եւ 'ի վաստակ նկրտեաց առ ի անարատ պահել զլիզգութիւն եւ զկրօն Հայոց Հնդկաստանեաց , հոգեշահ քարոզութեամբ եւ հրատարակութեամբ գրոց . Երանի թէ իրապէս կատարեալ իցէր նա զայս ամենայն՝ եւ զարդիս երախտապարտ ինքեան զհամայն հնդկաբնակ համազգիս կացուցեալ . եւ թոռունք հանգուցեալ եղբօր նորա իսկ 'ի Կալկաթա՝ իսպատ անդէտ Հայ բարբառոյ չէին զարգացեալ ինամօք իսկ սրբակրօնին (2) :

Դուք ազատ էք , Սրբակրօն Տէր , 'ի բարեմիտ կարծիս ձեր զնմանէ , տենչաւի է եւ ինձ եթէ հնար իցէր արդար կղուադատութեամբ համաձայնիլ ընդ Սրբութեանդ , եթէ ժելազրէին ինձ գործք նորա : Սակայն եւ այնպէս յարգելով զրարեկամական յարակցութիւն Սրբութեանդ ընդ ծերունազարդ քահանային , հաճութեամբ յանձն առնում չնչել 'ի նախկին գրուածոյս

(1) Այս գաղափար նամակի չեհաս ի ձեռու իմ : Յ. Ք. Մ.

(2) Պարս թ. 6. Ստորգուեան , փոխանակ չերքելոյ զբանս կենապրին Թաղիագեանի փաստիւք , եւ ուղղելոյ զոխալունս նորա , մշտ պատեհութիւն որնէ քամահանօք գանգատիլ զՏէր Յ. Խաչկեանէ , լուելով իսպատ գործոց Գրիգորիս Եպիսկոպոսի , որ ընդհանուր թեմականացն գրաւեալ է զտրտնչանս : Յ. Ք. Մ.

զքանի նշմարանս յարաբերեալ Տէր Յովհաննու Խաչկեան, որպէս ընդ սմին գաղափար յիշեալ գրութեանս ցուցանէ

Քաջայոյս եմ, զի այսու փոփոխութեամբ կանխոտեալ գրութեանս, (որ ՚ի հաւաստիս յարգանաց իս առ Արբութիւնդ սիրով յանձն առի կատարել,) յաջողեսցի հաճել զկամն ձեր. եւ զ՞ր դիտողութիւն հաճեսջիք առնել՝ ՚ի վերայ գրութեանս, յաւէտ նկըրամից ՚ի պայծառութիւն յիշատակի քերթողին հանգուցելց, եւ առ ի ամոքել զարհամարհ պարսաւաղէտ տարազոյ պատութեան կենսագրին Մեսրովբայ: Շնորհակալութեամբ ծանեայ զի յօժարութեամբ յանձն առնուք տալ տպագրել զԴիտողագիր իմ, որոց ամբողջ ծախքն վասն երեք հարիւր օրինակաց կազմօք հանդերձ ըստ գրեցելումդ ներփակեալ ՚ի սմին փոխանակգրով, յուսամ զարժանն կատարեսցես

Հայ բնակիչք ծաւա կղզոյս Նեղրլանդեան Հընդկաց չեն բազմաթիւ որք ամօք յառաջ գաղթեալք ՚ի Պարսկաստանէ աճեցան աստ, եւ կան զբաղեալ ՚ի գործ ստուրեւառութեան: ի Բատաւիս քաղաքիս կան ընդ ամենայն երեքտասասն տուն կամ գերդաստանք, որոց թիւ մանկոօք հանդերձ մինչ եօթանասուն հասանի: Յարեւելեան կողմէ կղզոյս ՚ի քաղաքն Սուբբայեա բնակին ութն Հայ գերդաստանք, ընդ ամենայն իրր քառասուն թուով. կան ՚ի միջերկրեայ քաղաքս ծաւայ եւ ՚ի մերձակայ կղզիս Նեղրլանդեան Հնդկաց համազգիք իրր երեսուն թուով, որոց մեծամասնութիւն երիտասարդք են գաղթեալք ՚ի Պարսկաստանէ:

Իսկ ինձ որ անցեալ ընդ յիսնամենից, եւ արդէն հոլովեցաւ քառորդ գար յորմէ հետէ բնակիմ ՚ի քաղաքիս զբաղեալ ՚ի գործ ստուրեւառութեան, աենչալի եւ եթէ զի աջողութեամբ Տեառն յաւարտ ամիս ՚ի սպառ հրաժարեալ ՚ի գործոյ, ուղեւորիլ գերդաստանօք հանդերձ առ Եւրոպա, ուր յուսամ այն-

պիսի ընարել մեզ յարմարաւոր տեղի բնակութեան եթէ հնար լիցի ՚ի մէջ ազգառոհմից կամ համազգի գաղթականաց, զի տառապեալ վիճակ ազգիս անտուն եւ անօթեւան կարգէ զհայազունս, եւ զուրկ միամք Գլխովին ՚ի քաղցր զգացմանց դառնալոյ առ հայրենիս:

Մնամ ապա ՚ի զգացմունս սիրոյ եւ ՚ի հաւաստիս յարգանաց, Արբակրօն Տէր,

Քոյդ խոնարի ծառայ

ՑՈՎՀԱՆՆԷՍ Շ. ՍԱՐԳՍԵԱՆ



ՎՐԻՊԱԿԻ Ի ԿԵՆՍԱԳՐՈՒԹԵԱՆ

ՄԵՄՐՈՎԲԱՅ Դ. ԹԱՂԻԱԴԵԱՆ, ՏՈԱԳՐԵԼՈՅ Ի ԹԻՖԼԻՍ 1886

Երես	Տող	Մխար	Ռէդիդ
36	19	մի	մին
37	4	վերկանել	վերծանել
38	15	իշտնես	իշտնեմ
41	29	զկամն	զկամնց
52	7	յերես 25	յերես 46
58	20	չիմ	թիմ
90	7	երես 41	երես 68
100	8	Այբուբեն	Այբուբեն 'ի վան, (որ է Զիւր)
			պիւլիւ խան)
—	9	հողիս	յողիս
118	10	անապատի ձեռք	անապատի մէջ Արաբաց
		Արաբաց մէջ	ձեռք
126	7	(տես երես 34.)	(տես երես 52.)
132	14	ուր	որ
144	1	42—54	69—86
150	1	(1744)	(1844)
152	1	վերզուռեալ	վերջաւռեալ
164	25	եմ	են
165	23 (ի ծան.)	արկանէ	ակնարկէ
170	23	գտանիցի	գտանիցին

ՀՀ Ազգային գրադարան



NL0349400



